



Փ Ա Ր Ո Ս *Paros*

ISSUE 39 – OCTOBER / ԹԻ 39 – ՀՈԿՏԵՄԲԵՐ 2020

NEWSLETTER OF THE DIOCESE OF THE ARMENIAN CHURCH OF AUSTRALIA & NEW ZEALAND

ԹԵՄԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ



Եջ 1 Հոկտեմբեր – Բարձրաշնորհ Տէր Հայկազուն Արք Նաճարեան Առաջնորդ Սրբազան հայրը, ընկերակցութեամբ այլ Քրիստոնէայ եկեղեցապետերու, առցանց հանդիպում մը ունեցաւ նահանգապետուհի Օրիորդ Գլատիս Պերէճիքլեանի հետ: Այս երկրորդ հանդիպումն է որ նահանգապետուհին կը կազմակերպէ եկեղեցապետերուն հետ, քննարկելու համար այն միջոցները, որոնց դիմած է Պսակաձեւ Ժահրի դէմ պայաքարելուն առնչութեամբ: Օրդ Պերէճիքլեան մօտէն հետաքրքրուեցաւ միջոցներուն մասին գորս նախաձեռնած են եկեղեցիները եւ տուաւ ցուցմունքներ եւ լսեց հոգեւոր հայրերուն առաջարկները: Նահանգապետուհին, ինչպէս միշտ, բժախնդրօրէն կը հետեւի Նիւ Սաութ Ուելզի բնակիչները յուզող հարցերուն եւ կը դիմէ գործնական քայլերու յօգուտ իր ժողովուրդին:

Եջ 1 եւ 8 Հոկտեմբեր – Օգտուելով դպրոցական արձակուրդներէն, Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ Կիրակնօրեայ Վարժարանի տնօրէնութիւնն ու ուսուցչական կազմը կազմակերպեցին մանուկներու ճամբար Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ շրջափակին մէջ: Մանուկները, ոմանք Հայկական ամէնօրեայ եւ շաբաթօրեայ վարժարաններու աշակերտներ, ուրիշներ՝ մանկամտութիւններու եւ այլ վարժարաններու աշակերտներ, նախ մտան եկեղեցի որպէսզի Սրբազան հօր աղօթքով եւ օրհնութեամբ սկսին իրենց ընկերային հաւաքը:



Սրբազան Հայրը, հոգեւոր հովիւ Արժ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանի հետ միասին, կատարեց արարողութիւնը ապա տուաւ մանուկներու յարմար իր սրտի խօսքը եւ օրհնեց զանոնք, քաջալերելով ծնողները որ այս տարիքէն եկեղեցասիրութիւնը կը դրոշմեն իրենց զաւակներուն սրտերուն մէջ: Ան նաեւ իր շնորհակալութեան խօսքը ուղղեց Կիրակնօրեայ Վարժարանի անձնակազմին ի դէմս տնօրէնուհի Երեցկին Յասմիկ Համբարձումեանին: Աղօթքէն ետք, մանուկները զբաղեցան զանազան խաղերով, վայելեցին ծնողներու պատրաստած համով ճաշերն ու անուշեղէնները:

Փարոսի խմբագրութիւնը կը շնորհաւորէ այս ձեռնարկը կազմակերպողները եւ կը յուսայ որ եկեղեցասիրութեան եւ ազգասիրութեան ջրաղացին ջուր լեցնեն այսպիսի ձեռնարկները, յատկապէս, երբ անոնք կ'ունենան շարունակականութիւն:

2 Հոկտեմբեր – Եօթանասունի շուրջ ՀՄԸՄի սկաուտներ, խմբապետներ, ՀՄԸՄի Կեդրոնական եւ շրջանային վարչութեանց անդամներ, ուղեկից միութեանց պատասխանատու ներկայացուցիչներ, թեմական եւ ծխական մարմիններու անդամներ եւ ծնողներ փութացին Սուրբ Յարութիւն Եկեղեցի, աղօթք բարձրացնելու համար Արցախի նահատակ մեր զինուորներուն հոգիներուն ի հանգիստ եւ աղօթելու մեր յաղթանակին համար: Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ քահանայ հայրերուն եւ սարկաւազներու, կատարեց արարողութիւնը: Տպաւորիչ

երեւոյթ էր տեսնել գայիկներ եւ արենուշներ, իրենց տարագներով, ափերը իրար միացուցած, աչքերը փակ, ինչպէ՛ս կը հետեւէին արարողութեան եւ կ'աղօթէին: Սրբազան հայրը գօտեպնդող քարոզ մը տուաւ, քաջալերեց ՀՄԸՄի այս նախաձեռնութիւնը եւ մարտական ոգի ներշնչեց մեծերուն թէ փոքրերուն: ՀՄԸՄի շրջանային վարչութեան ատենապետ Պրն Վաչէ Իվանեան իր երախտագիտական զգացումները փոխանցեց Սրբազան հօր, անգամ մը եւս շեշտ դնելով Հայ մանուկին եւ երիտասարդին հոգեւոր դաստիարակութեան կարեւորութեան վրայ: Արարողութիւնը առցանց ուղիղ եթերով հեռասփռուեցաւ եւ սեփականութիւն դարձաւ հարիւրաւոր հետեւողներու:



Ուրբ 2 Հոկտեմբեր – Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ Արժանապատիւ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանի, Թեմական Խորհուրդի ատենապետ Պրն Սարգիս Տէր Պետրոսեանի, Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ Ծխական Խորհուրդի ատենապետ Պրն Պետրոս Զօրլուի, այցելեց երկար տարիներու Հայ Եկեղեցոյ վաստակաւոր ծառայ Բարեշնորհ Յովհաննէս Սրկ. Խարաճեանին: Յովհաննէս սարկաւագ Սեպտեմբերի աւարտին ենթարկուեցաւ վիրաբուժական եւ այլ դարմանումներու եւ ինքզինք վերագտնելէ ետք փոխադրուեցաւ իր բնակարանը: Սրբազան Հայրը տուաւ իր օրհնութիւնը եւ մաղթեց շուտափոյթ ապաքինում Բարեշնորհ Սարկաւագին: Փառք Աստուծոյ, Բարեշնորհ սարկաւագ եղբօր տրամադրութիւնը բարձր է: Կը յուսանք որ ան շուտով կ'ապաքինի եւ զինք դարձեալ կը տեսնենք խորանին սպասարկման իր պաշտօնին մէջ:

Բ2 5 Հոկտեմբեր – Արժանապատիւ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեան, Թեմականի Փոխ ատենապետ Պրն Ստեփան Գրգեաշարեան եւ Դիւանապետ Նշան Պասամճեան մասնակցեցան ՀՄԸՄ Արարատ եւ Համագգային Նայիրի մասնաճիւղի կազմակերպած Արցախի զօրակցութեան հաւաքին, մասնաճիւղի Բայտի ակումբին մէջ: Հրաւիրուած էին նաեւ Աւստրալիոյ մէջ Լեոնային Ղարաբաղի Մնայուն Ներկայացուցիչ Տիար Քայլար Միքայէլեան, Հայ Դատի Յանձնախումբի գործադիր տնօրէն Պրն Հայկ Գայսէրեան: Ներկայ էր պատկառելի թիւ մը ազգայիններու, որոնք եկած էին լսելու Արցախեան պատերազմի իրադարձութեանց եւ կատարելի աշխատանքներուն մասին: Հանդիսավարութիւնը կատարեց Պրն Ռազմիկ Ասատրեան: Իր խօսքին մէջ Պրն Քայլար Միքայէլեան շեշտեց կարեւորութիւնը այս եւ նման հաւաքներուն եւ պատգամեց իրազեկ դարձնել Աւստրալացիներն ու Աւստրալահայերը Արցախի մէջ տեղի ունեցող անարդար եւ անհաւասար պատերազմին մասին, նամակներով ողողել քաղաքական, հոգեւոր թէ բարեսիրական հաստատութիւններու գրասենեակները եւ սկսիլ դրամահաւաքի, որուն հասոյթը պիտի փոխանցուի Հայաստան Համահայկական Հիմնադրամին յօգուտ Արցախի: «Այս է որ հրահանգուած է մեզի Հայաստանի եւ Արցախի հանրապետութեանց նախագահներէն եւ այդ է որ պիտի իրագործենք այսօր» եզրափակեց Պրն Միքայէլեան: Ապա խօսք առաւ Պրն Գայսէրեան: «Եթէ մեր հերոս զինուորները պատերազմի



առաջին գիծին վրայ են ապա մենք Միտնիի մեջ երկրորդ գիծին ենք կանգնած» ըստ ան: Ան կոչ ուղղեց *պոլլոթ* ի ենթարկել թրքական-ատրպեյճանական ապրանքները եւ մեր աշխատանքները բռնաճնշուած տանիլ: Եզրափակիչ խօսքն ու աղօթքը կատարեց Տէր Աւետիս Քահանան: «Մյսօր լինելութեան խնդիր ունինք, պիտի մնա նք որպէս ազգ կամ ոչ, իսկ մենք որոշած ենք մնա լ: Թերահաւատութիւնը հեռացնենք մեր մէջէն, վատահինք մեր զինուորներուն եւ մեր ղեկավարութեան: Առաջին անգամ չէ որ այսպիսի պատերազմ կը մղենք, միասին կը յաղթենք եւ պիտի յաղթենք» եզրակացուց Տէր Հայրը: Ան կոչ ուղղեց ըսելով «աշխատանքը կազմակերպութիւններու գործը չէ միայն այլ իւրաքանչիւր Հայու՝ անհատաբար»: Տէր հօր տերունական աղօթքով փակուեցաւ հաւաքը, որմէ ետք սկսաւ հանգանակութիւն: Փարոսի խմբագրութիւնը կը շնորհաւորէ Արարատ-Նայիրին որ երկու շաբթուան անխոնջ աշխատանքով կարողացաւ 51000 Աւ. Տոլար հանգանակել եւ ուղարկել Հիմնադրամին:

6 Հոկտ – Սրբազան Հայրը նախագահեց Կալուածոց Յաննախումբի վարչութեան ժողովին: Ժողովը զբաղեցաւ տարեկան տեղեկագրով զոր ներկայացուց իր տարեկան ընդհանուր ժողովին: (Տես Շաբաթ 24 Հոկտեմբեր):



ԴՁ 7 Հոկտեմբեր – Քանպերայի Ատրպեյճանի դեսպանատան առջեւ տեղի ունեցած բողոքի ցոյցին իր մասնակցութիւնը բերաւ Արժ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանը, ներկայացնելով Սրբազան հայրը: Բազմահարիւր հայորդիք փութացած էին դէպքին վայրը Պասերով, անձնական ինքնաշարժներով, եռագոյն դրօշներով եւ Ատրպեյճանն ու Թուրքիան դատապարտող պաստառներով: Յոյցը կազմակերպուած էր Աւստրալիոյ Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան (AYF) կողմէ: Երիտասարդներու առաջնորդութեամբ 500ի հասնող կարգապահ բազմութիւնը, քաղաքակիրթ մարդու բարձր գիտակցութեամբ, արտայայտեց իր ցասումը Ատրպեյճանի եւ Թուրքիոյ բռնակալ

նախագահներու՝ Էլիամ Ալիւի եւ Էրտողանի կազմակերպած յարձակումներուն դէմ, որոնք սկսան 27 Սեպտեմբերին, նպատակ ունենալով երկրորդ հայոց ցեղասպանութիւն: Յոյցին մասնակցեցան Ատրի քաղաքական ղեկավարներ: Յատկանշական երեւոյթ էր որ դեսպանատան դուռը փակ էր մինչեւ վերջ. ցոյցը խանգարելու միտումով դրուած էր աղմուկ յառաջացնող երաժշտութիւն մը, որ ի վերջոյ բանի չծառայեց, իսկ դեսպանատան դրան վրայ զետեղուած էր պատտառ մը «*Ղարաբաղը Ատրպեյճան է*» գրութեամբ: Արտասանուեցան դատապարտող ճառեր Կարինէ Թորոսեանի,



Մայքըլ Գոլոգոսեանի, Սարին Սողոմոնեանի, Ճորճ Շիշոյեանի, Զաւէն Մաքսուտեանի, Քայլար Միքայէլեանի եւ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանի կողմէ: Տէր Հայրը ընդգծեց որ իր դեսպանատան դուռը փակ պահելով Ատրպեյճանը պարտուողական դիրք բռնած էր եւ յաղթանակը մեր ժողովուրդին էր: Իր հայրենասիրական երգերով ոգեւորութիւն ստեղծեց Մաշա Մնջոյեան:



Ուրբ 9 Հոկտեմբեր – Սուրբ Երրորդություն եկեղեցի փութացած էին 40է անլի խմբապետներ եւ սկաուտներ ՀՄԸՄԻ Նաասարդ մասնաճիւղին, իրենց յարգանքը մատուցելու եւ աղօթք բարձրացնելու առ Աստուած ի գորակցութիւն Արցախի մէջ մեր զինեալ ուժերուն ինչպէս նաեւ նահատակներու յիշատակին: Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեան ներկայացուց Սրբազան Հայրը, որ արարողութենէն ետք բարի գալուստ մաղթեց սկաուտներուն, այնտեղ գտնուող 30ի շուրջ ծնողներուն, խմբապետներուն եւ ՀՄԸՄԻ վարչութեան, որու ներկայացուցիչները մասնակից դարձան աղօթքին: Ան երախտագիտական խօսք ուղղեց սկաուտներուն իրենց գորակցութեան համար, բարձր գնահատեց անոնց ազգային գիտակցութիւնն ու հայրենասիրական ոգին, քաջալերեց զանոնք յարատեւ թիկունք կանգնելու ազգային կառոյցներուն եւ Հայ եկեղեցոյ: Պաթմանեան սրահին մէջ, Ս. Երրորդություն Եկեղեցոյ Ծխական Խորհուրդի կազմակերպութեամբ, Տիկնանց Յանձնախումբը յատուկ հիւրասիրութիւն կատարեց բոլոր ներկաներուն: ՀՄԸՄԻ կողմէ խօսք առին Սայրըլ Գոլոգոսեան եւ Զարմիկ Քէյվանեան, իրենց շնորհակալութիւնը յայտնեցին Ծխական Խորհուրդին եւ բոլոր անոնց, որոնք կազմակերպեցին այս աղօթքի երեկոն եւ հաստատեցին եկեղեցոյ եւ սկաուտներուն ջերմ յարաբերութիւնը եւ համագործակցութիւնը:



Բջ 12 Հոկտեմբեր – Ընդառաջելով ՀԲԸՄ Ալեքսանտր Վարժարանի տնօրէնութեան հրաւերին, Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ Արժ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանի, ներկայ եղաւ աշակերտութեան մոմավառութեան արարողութեան, ի հանգիստ եւ ի յիշատակ Արցախի մէջ նահատակուած մեր զինուորներուն եւ Արցախի զանազան քաղաքներուն մէջ նահատակուած քաղաքայիններուն: Տիկին Սեղա Քեօշկերեանի, Պրն Սարգիս Մանուկեանի եւ Տնօրէն Պրն Մանուկ Տէմիրճեանի հսկողութեան ներքոյ ինչպէս նաեւ Սրբազանին եւ Տէր Հօր աղօթքներուն ընկերակցութեամբ, աշակերտները մէկ առ մէկ վառեցին մոմեր եւ խոնարհեցան անոնց առջեւ, որպէս յարգանք մեր նահատակ-գոհերուն: Սրբազան Հայրը քաջալերեց աշակերտները ունենալու մարտական ոգի ինչպէս մեր քաջ զինուորները: Ան ըսաւ թէ մեր զինուորները իրենց զէնքերով պատերազմ կը մղեն «իսկ դուք, ձեր պատերազմը կը մղեք դպրոցին մէջ լաւ աշակերտներ ըլլալով: Մեզ կ'ուզեն սպաննել սակայն մեր զինուորները կը պաշտպանեն Հայրենիքն ու Արցախը, իսկ մեզմէ իւրաքանչիւրը ընելիք ունի: Աստուած ձեր աղօթքները պիտի լսէ եւ մեր բանակը յաղթական դուրս պիտի գայ» եզրակացուց Սրբազանը:



ԳՉ 13 Հոկտեմբեր – Սրբազան Հայրը նախագահեց Առաջնորդարանի Ռազմավարական երրորդ ժողովին, որ տեղի ունեցավ Թեմական Խորհուրդի անդամներուն ներկայութեամբ: Խիստ կարեւոր այս ժողովները պիտի շարունակուին ճշտելու համար Առաջնորդարանի ռազմավարութիւնը եւ ուսումնասիրելու համար կառոյցի հետ առնչուող հարցերը:

ԴՉ 14, 21 եւ 28 Հոկտեմբեր – Սրբազան Հօր նախագահութեամբ Ազգային կառոյցներու երեք միացեալ ժողովներ տեղի ունեցան Առաջնորդարանին մէջ մասնակցութեամբ երեք յարանուանութիւններու, երեք կուսակցութիւններու, Հայաստան Համահայկական Հիմնադրամի, երկու բարեսիրական միութիւններու ներկայացուցիչներու եւ Աւստրալիոյ մէջ Արցախի Մնայուն ներկայացուցչին ու խորհրդատուներու, միասնական ջանքերով յառաջ տանելու համար Արցախի զօրակցութեան գործը: Հայրենասիրական անկեղծ ոգին տիրեց միշտ ժողովականներուն մօտ, որուն ընթացքին արծարծուեցան դրամահաւաքի, թէլեթոնի, ցոյցերու եւ Աւստրալացիներու մօտ, պետական թէ ժողովրդային մակարդակներու վրայ, գիտակցութիւն արթնցնելու Արցախի հիմնախնդրին մասին: Պատերազմի թէ խաղաղ օրերուն ցանկալի է որ միասնական այս ոգին տիրէ մեր մէջ յօգուտ ազգային մեր գերագոյն շահերուն:



ԵՉ 15 Հոկտեմբեր – Դիւանապետ Նշան Պասմաճեան նախագահեց Նիւ Սաութ Ուելչը Էքիմենիք Խորհուրդի Դրամահաւաքի Յանձնաժողովի առաջին ժողովին, որուն ատենապետն է: Ի միջի այլ նիւթերու ժողովի ընթացքին արծարծուեցաւ Արցախի օժանդակութեան նիւթը եւ անոր ի նպաստ անդամ եկեղեցիներու զօրակցութիւնը: Ժողովը միաձայնութեամբ համաձայն գտնուեցաւ Արցախի եւ Հայաստանի նեցուկ կանգնելու բանաձեւին եւ զայն յղեց Խորհուրդի վարչութեան, որուն լիազուար ժողովը տեղի պիտի ունենայ 19 Նոյեմբերին:

ՇԲ 17 Հոկտեմբեր – 15 Յուլիսը Արժանապատիւ Տէր Պարթև Աւագ Քահանայի քահանայական ձեռնադրութեան 30ամեակն էր: Պատկաձեւ ժահիրն տուրք տալով Ս. Յարութիւն Եկեղեցոյ Օխական Խորհուրդը չկարողացաւ նոյն օրը նշել քահանայ հօր յրբեւեանը, զայն յետաձգեց Հոկտեմբերի 17ին: Ֆրէնչս ֆորեսթի Արարատ Մարմնամարզական Միութեան սրահին մէջ հաւաքուած էին մօտ 60 հիւրեր, ներառեալ քահանայ հօր ընտանիքի անդամները, Սրբազան հօր նախագահութեան ներքոյ պատուելու Տէր հայրը: Հանդիսավար Արեգ Եսփուճեան Արցախի մէջ ինկած մեր նահատակներուն ի յարգանք, մէկ վայրկեան յօտնկայս լռութեան հրաւիրեց ներկաները, որմէ ետք Սրբազան Հօր աղօթքով բացումը կատարուեցաւ յրբեւեանական հանդիսութեան: Պրն Եսփուճեան իր բացման խօսքին մէջ վեր առաւ Քահանայ հօր անխոնջ աշխատողի յատկանիշները, անոր պատասխանատուութեան գիտակցութիւնը, անոր պարտաճանաչութիւնը: Խօսք առաւ երկար տարիներու գործակից՝ Արժանապատիւ Տէր Նորայր Աւագ Քահանայ Բաթանեան: «Մարդիկ միշտ նկատի կ'առնեն քահանային



թերութիւնները. մենք ալ սխալական ենք, որովհետեւ երկնքէն չենք առաքուած: Հոգեւոյս Աղան Սրբազանը մեզ երկուքս դաստիարակեց՝ օրէնքները պահել քրիստոնէական հասկացողութեամբ, որուն համար ջանք պետք էր որ թափէինք: 30 տարի իրարու հետ ծառայեցինք: Ունեցանք դժուար ժամանակներ, սակայն Աստուած մեզի երկար կեանք պարգևեց որպէսզի երկար ծառայենք մեր եկեղեցոյ»: Տէր Նորայր ի սրտէ շնորհաւորեց իր պաշտօնակիցը

Աւագութեան պատիւին արժանանալուն համար ան կատարեց իր բարեմաղթութիւնները: Արժանապատիւ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեան, հոգեւոր հովիւ Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ, արտասանեց իր սրտի խօսքը « Միրելի Տէր հայր, դուք արժանի էք աւագութեան պատիւին արժանանալու: Բժախնդիր անձ էք, երբեմն կը բարկանաք երբ ծիսակատարութեան մէջ սխալ մը սպրդի: Սակայն միեւնոյն ատեն դուք մեզի կ'ուսուցանէք մեր ծէսը: Յաճախ ձեզի դիմած եմ ծիսական այս կամ այն հարցին մասին եւ միշտ ու միշտ ճիշտ պատասխանը ստացած: Ի սրտէ կը մաղթեմ քաջառողջ եւ երկար կեանք»:



Միսական Խորհուրդի ատենապետ Պրն Պետրոս Զօրլու պատմեց Տէր հօր հետ ունեցած անցեալի յուշերէն եւ իրենց եղբայրական յարաբերութեան մասին. ան նշեց Տէր հօր ծիսագիտութիւնը եւ բժախնդրութիւնը եւ վեր առաւ անոր անսակարկ նուիրում ունեցող Հայ եկեղեցականի արժանիքը:

Հայ Եկեղեցոյ Ձայնի պատասխանատու Տիկին Մարինա Աւագեան – Չափրագեան մեջբերեց Թեքեանի «Հաշուեյարդար»ը, որ իրօք կը վերաբերէր Տէր Հօր. «Կեանքէն ինձի ի նչ մնաց: Ինչ որ սուր ուրիշին, տարօրինակ այդ միայն»: Տիկին Մարինա յայտնեց որ Տէր հայրն ու երեցկիներ կանոնաւոր հետեւողներ են Հայ Եկեղեցոյ Ձայնի բարեօրոշողութեանն եւ շնորհակալութիւն յայտնեց Տէր հօր քաջալերանքին եւ անոր ցուցմունքներուն համար: Ան ապա արտասանեց «Եկեղեցին Հայկական»ը:

Միսական Խորհուրդի անդամ Պրն Զաւէն Եաղլճեան իր խօսքին մէջ անդրադարձաւ այն իրողութեան որ Հայաստան նոյն դժուար պայմանները կ'ապրէր երբ Թումանեան գրեց իր Լուսաւորչի Կանթեղը: Ան արտասանեց անմահ Թումանեանի անմահ բանաստեղծութիւնը զայն ձօնելով Տէր Պարթեւին:

Երիտասարդական Միութեան ներկայացուցիչ Ճորճ Նաճարեան իր խօսքին մէջ՝ « Իմ եւ երիտասարդ ընկեր-ընկերուհիներուս անունով կը շնորհաւորեմ երեք քահանայ հայրերը Տէր Պարթեւին Աւագութեան համար: Աւագութիւն կը նշանակէ յաւելեալ վազք: Կը

մաղթեմ որ Տէր Աւետիսն ալ օր մը արժանանայ այս պատիւին» եզրակացուց Պրն Նաճարեան:

Որպէս նախկին անդամ եկեղեցոյ երգչախումբին Պրն Վազգէն Ամիրզայեան իր շնորհակալութիւնն ու երախտագիտութիւնը յայտնեց Տէր Պարթեւին, բժախնդրօրէն կատարած իր ցուցմունքներուն եւ քաջալերանքին համար:

Թեմական Խորհուրդի ատենապետ Պրն Սարգիս Տէր Պետրոսեան շնորհաւորեց Տէր Հայրը իր աւագութեան համար եւ իր յատուկ գուարթախօսութեամբ պատմեց Տէր հօր հետ իր ունեցած փորձառութեանց մասին: «Դժուար է քահանայ ըլլալը, որովհետեւ պէտք է գոհացնել զԱստուած, մեծաւորները եւ ամենէն դժուարը՝ ժողովուրդը: Քահանաները յաճախ կը մեղադրուին, սակայն Աստուած անոնց համբերութիւն տուած է, անոնք իրենց Աստուածահաճոյ գործը կը շարունակեն կատարել ուրախութեամբ»:

Խօսք առաւ յոբելեարը, որ նախ շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօր եւ Տէր Աւետիսին, որոնք ապահոված էին Վեհափառ Հօր սրբատառ կոնդակը, որով իրեն կը տրուէր աւագութեան աստիճան: Ան յաջորդաբար ընթերցեց Տիկին Զարուհի Մանուկեանին իրեն ուղղած շնորհաւորական ուղերձը ինչպէս նաեւ Պոլսոյ Պատրիարքական փոխանորդ Արժ Տէր Գրիգոր Աւագ Քահանայ Տամատեանի եւ Հոգջ Տէր Յարութիւն Աբեղայ Տամատեանի ուղերձները:



Սրբազան Հայրը իր եզրափակիչ խօսքին մէջ ըսաւ « Այս տխուր օրերուն մտահոգ ենք Հաաստանով եւ Արցախով, սակայն այսպիսի առիթներուն մենք կորովով կը լիցքաւորուինք: Տէր Հայրը հոգեւոր զինուոր է: Իմ 8 տարիներու փորձառութեամբս կը վկայեմ, թէ երբ որ խնդրած եմ իրմէ Աւստրալիոյ կամ Նոր Զելանտայի քիչ Հայ բնակչութիւն ունեցող որեւէ քաղաք մեկնելու որպէս պատարագիչ՝ Տէր Հայրը անմիջապէս պատրաստած է իր ճամպրուկը եւ ճամբայ ելած ամենայն ուրախութեամբ: Տէր հօր հոգին աւելի բարձր է իր մարմնէն: Ան յախտեանկանութեան հետ կ'ապրի, Աստուծոյ հետ կ'ապրի: Տէր հայրը միշտ պատնէշի վրայ եղած է ինչպէս մեր հոգեւորականները այսօր Արցախի մէջ, որոնք կեցած են սահմանագիծին վրայ եւ կը կատարեն իրենց պարտականութիւնը:

Սրբազան Հայրը շնորհալորեց Տեր Հայրը ի սրտե, յայտնելով թե Աւագութեան տուտչութեամբ վերջակէտ չէր դրուեր իր ժրաջան գործունէութեան այլ ընդհակառակը՝ վերանորոգուած, պիտի ընդարձակէր իր ծառայութեան դաշտը: Այս ուրախ առիթով Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ Ծխական Խորհուրդը պատրաստած էր պատկերազարդ գրքոյկ մը, ուր տպուած էր ՆՍՕՏՏ Գարեգին Ա Վեհափառ Հօր կոնդակը, Սրբազան հօր խօսքը, յոբելեարին կենսագրութիւնը, Սրտի խօսքեր Արժ Տեր Գրիգոր Աւագ Քահանայ Տամատեանէն, Արժ Տեր Նորայր Աւագ Քահանայ Բաթանեանէն, Արժ Տեր Աւետիս Քահանայ Համբարձումեանէն, Բարեշնորհ Վարդան Սարկաւազ եւ Դպրապետ Էլմասեանէն, Տեր եւ Տիկին Պետրոս եւ Իլտա Զօրլուէն, Սուրբ Յարութիւն, Սուրբ Երրորդութիւն եւ Սուրբ Աստուածածին Եկեղեցիներու ծխական խորհուրդներէն : Տեր Հօր խնդրանքով, իր երեսնամեակին առթիւ կատարուած նուիրատուութիւնները յատկացուեցան Արցախի զօրակցութեան ֆոնտին, գումար՝ 4000 Տոլար:



Կիր 18 Հոկտեմբեր – Հայկական Բիզնէսի Զարգացման Ընկերակցութեան (ՀԲԶԸ) Armenian Business Development Association Inc.(ABDA)ի կազմակերպութեամբ, Կարօ Սիմոնեանի ճաշարանին՝ Birkenhead cafeի մէջ տեղի ունեցաւ համահայկական դրամահաւաք յօգուտ Արցախի, ի ներկայութեան հարիւրեակ մը Հայ եւ ոչ Հայ Արցախի բարեկամներու: Պսակաձեւ ժահրի պետական սահմանափակումներու պատճառաւ կարելի չէր ընդունիլ աւելի մեծ թիւով հիւրեր: Գլխաւորութեամբ Սրբազան հօր, Հայ Առաքելական Եկեղեցին 10 անձերով մասնակցեցաւ այս եզակի հաւաքին: Ընթացքին խօսք առին Աւստրալիոյ մէջ Արցախի նախորդ եւ այժմու մնայուն ներկայացուցիչներ Վարուժան Իսկէնտէրեան եւ Քայլար Միքայէլեան: Ներկայ էին ՆՄՈւԻ խորհրդարանի անդամ Հիւ Մաքստերմօթ, Բայտի քաղաքապետրանի անդամ Սարգիս Ետէլեան, 1988ի Երկրաշարժին բարեսիրական Rock Aid Armeniaի հիմնադիր եւ Հայաստանի նախագահէն Պատուոյ մետալակիր, գիրքերու հեղինակ Ճոն Տի, Հայկական կազմակերպութեան ներկայացուցիչներ եւ Արցախն իրենց հոգիին խորքը պահպանող հայորդիներ: Արտասանուեցան բազում խօսքեր, որոնց ընթացքին Հիւ Մաքստերմօթ եւ Ճոն Տի առաջ քշեցին Թուրքիան պատժամիջոցներու ենթարկելու եւ Արցախը միջազգայնօրէն ճանաչելու առաջարկները: Դոկտ Մաքստերմօթ բացայայտեց Թուրքիոյ ծաւալապաշտական ծրագիրները եւ երկրորդ ցեղասպանութիւն մը կազմակերպելու իր ծրագիրները: «Այն ինչ որ չկարողացաւ 1915ին աւարտել, Էրտողան կը փորձէ այսօր աւարտել» ըսաւ ան: Երեսնէն ուղիղ եթերով ելոյթ ունեցաւ Սփիւռքի Գործերու Գլխաւոր Յանձնակատար Պրն Զարեհ Սիմոնեան, բացատրութիւն տալով այժմու կացութեան մասին եւ շնորհալորելով Սիմոնի Հայ համայնքը իր հայրենասիրութեան եւ զօրակցութեան համար: Հարց պատասխան եղաւ Ճոն Տիի եւ Պրն Սիմոնեանի միջեւ, որուն ընդմէջէն ներկաները յաւելեալ վերլուծողական լուսաբանութիւններ ստացան Արցախն ու Հայաստանը հետաքրքրող անցեալի, այժմու եւ ապագայի հարցերուն մասին: Հայ Դատի Յանձնախումբի գործադիր տնօրէն Հայկ Գայսէրեան իր խօսքին մէջ շեշտեց անտարբերութիւնը պետութիւններուն՝ հանդէպ Արցախի մէջ տեղի ունեցող անարդար, անհաւասար եւ արհիւնալի կրիներուն, մանաւանդ Աւստրալիոյ կառավարութեան, որ «հայութեան սրտին մէջ բացուած վերքին վրայ, իր անտարբերութեամբ աղ կը սրսկէ»: Ան կոչ ուղղեց մեր հանգիստ պայմաններէն դուրս գալ եւ նուիրաբերել վասն հայրենիքի փրկութեան: Թեմական Խորհուրդի փոխ ատենապետ Պրն Ստեփան Գրգեաշարեան պատմական ակնարկ մը նետեց Անգաքներու առաքելութեան վրայ, որն էր կասեցնել Թուրքիոյ փանթուրանական ծրագիրները: «Այսօր Էրտողան յայտարարած է որ Կովկասի մէջ կ'ուզէ շարունակել նոյն ծրագիրը ինչ որ իր նախնիներն էին սկսած» ըսաւ Պրն Ստեփան եւ Արցախի բնաջնջումը համազգային ջանքերով կասեցնելու կոչ ուղղեց: Ան դիմազերծեց աշխարհի բոլոր պետութեանց շողորթութիւնը, ներառեալ Աւստրալիոյ պետութեան եւ կոչ ուղղեց իւրաքանչիւր Հայու դառնալու դեսպան Հայու արդար դատի ծանօթացման գործընթացին ի նպաստ:





Հանդիսավարուհի Տիկին Նորա Մեւակեան եւ օգնական Տիկին Մարալ Միմոնեան կազմակերպեցին աճուրդ, որ կոկիկ գումար մը ապահովեց դրամահաւաքին: Այս ծիրէն ներս յատկանշական էր ելոյթը Պրն Պօղոս Մինասեանի, որ իր թոռան անունով 50000 Տոլար նուիրեց յայտարարելով՝ «Եթէ իմ թոռս կրնայ այս գումարը նուիրել ապա որքա՞ն կրնայ նուիրել մեր համայնքը»: Քայլար Միքայէլեան կոչ ուղղեց ճիգ չինայել Արցախի ի նպաստ, այն սուրբ երկրին, որուն համար բազմահարիւր երիտասարդ կեանքեր կը նուիրուին: Սրբազան Հայրը իր եզրափակիչ խօսքին մէջ յիշեց թէ Պատմութիւնը ինքզինք կը կրկնէ եւ թէ այսօր կ'ապրինք Ա. Պատերազմի օրերը: Թուրքիան Ազերիներու միջոցաւ կը փորձէ բնաջինջ դարձնել Հայոյ արինով շաղախուած Արցախը: «Մեր զինուորները ինչպէս Վարդանանք՝ չեն վախնար մեռնելէն: Հողին մեր կապուածութիւնն է մեր գոյութեան իմաստը: Արցունք կը թափենք մեր հերոսներուն համար սակայն մեր արցունքները հաւատքի արցունք թող ըլլան: Պիտի հաւատանք որ պիտի յաղթենք որովհետեւ յաղթանակով միայն կրնանք խաղաղ ապրիլ: Թող Աստուած իր ձեռքը մեր զինուորներուն գլուխներուն եւ Հայաստանի ու Արցախի վրայէն չհանէ» ըսաւ Սրբազանը: Ան դրուատեց ՀԲԶԸի կազմակերպած այս ձեռնարկը, Միմոնեան ընտանիքի զօրակցութիւնը եւ կոչ ուղղեց մասնակից դառնալ Արցախի նիւթաբարոյական զօրակցութեան աշխատանքին: Հանգանակութեան արդիւնքը՝ 420000 Տոլար փոխանցուեցաւ Հայաստան Համահայկական Հիմնադրամին:



Շնորհաւորելի այս յաջող ձեռնարկը անգամ մը եւս եկաւ փաստելու որ Հայ համայնքը իր սրտին մէջ պահած է հայրենիքը եւ իր անկարելին կարելի կը դարձնէ զայն կանգուն պահելու համար: Միասին Յաղթելու Ենք:

Բ2 19 Հոկտեմբեր – Սրբազան Հայրը, Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեան եւ Դիանապետը Առաջնորդարանին մէջ ընդունեցին Տիկին Իլոնա Տէր Ստեփանեանը, որ խումբ մը տիկիներու հետ միասին եռազոյն դրօշներ կարեցին եւ վաճառեցին յօգուտ Արցախի: Տիկին Տէր Ստեփանեան իր վաճառած դրօշներու մուտքը ամբողջութեամբ նուիրեց Առաջնորդարանին (3130.00 Տոլար): Սրբազան Հայրը քաջալերեց եւ օրհնեց Տիկին Տէր Ստեփանեանն ու իր գործակիցները իրենց տարած ազգանուէր աշխատանքին ու հայրենասիրութեան համար եւ ըսաւ որ անոնք պէտք է ծառայեն օրինակ այլոց:



Գ2 20 Հոկտեմբեր – Սրբազան Հայրը նախագահեց Աւստրալիոյ Հայաստան Համահայկական Հիմնադրամ (ՀՀՀ)ի վարչութեան ժողովին: Հրատապ նիւթը Արցախեան պատերազմի զոհերուն ընտանիքներուն եւ վերակառուցման աշխատանքներուն ինչպէս փոխանցած է հարիւր հազարաւոր տոլարներ ՀՀՀի աշխատանքները կը շարունակուին:

օգտակար դառնալն էր: Վարչութիւնը կ'էդրոն: Դրամահաւաքի եւ փոխանցման

ՊՁ 21 Հոկտեմբեր – Իրենց ցուակցութիւնը եւ գորակցութիւնը յայտնելու համար, գլխատրութեամբ Բոլորթ Բապայաթ Եպիսկոպոսին, Մերձուոր Արեւելքի Եկեղեցիներու Ընկերակցութեան եօթ անդամներ յանձինս ատենապետ Բոլորթ Եպիսկոպոս Բապայաթի (Մէլքայթ Կաթօլիկ Եկեղեցոյ համայնքապետ), Պասիլիոս Արքեպիսկոպոս Քոտսիէի (Անտիոքեան Ուղղափառ Եկեղեցոյ համայնքապետ), Արքեպիսկոպոս Ամէլ Շամոն Նոնայի (Քաղդէական Կաթօլիկ Եկեղեցոյ համայնքապետ), Սօր Մալաթիւս Մալքի Մալքի Արքեպիսկոպոս (Սիրիաք Ուղղափառ Եկեղեցոյ համայնքապետ), Ճորճ Քասմուսա Եպիսկոպոս (Սիրիաք Կաթօլիկ Եկեղեցոյ համայնքապետ), Տանիէլ Եպիսկոպոս (Ղպտի Ուղղափառ Եկեղեցոյ համայնքապետ), Էլի Նախուլ Քահանայ (Մարոնի Եկեղեցոյ հոգեւոր հովիւ) այցելեցին Առաջնորդարան: Միասնական աղօթքէն ետք, մէկ վայրկեան յոտնկայս լռութեամբ յարգուեցաւ յիշատակը Արցախի մէջ Հայ զոհերուն: Սրբազան հայրը մանրամասն բացատրութիւն տուաւ դէպքերուն եւ անոնց դրոյշապատճառներուն մասին, քարտեւի վրայ ցոյց տալով Թուրք-Ազերի բանակի յարձակումը Սուրիացի-Լիպիացի-Փաքիստանցի եւ այլ ահաբեկիչներու ընկերակցութեամբ եւ երկրորդ ցեղասպանութեան մը ծրագրումը Էրտողանի եւ Ալիէի կողմէ: Հիւրերը իրենց գորակցութիւնը յայտնեցին Հայաստանին եւ Հայ ժողովուրդին: «Իր հաւատքին եւ իր հայրենիքին համար բազում զոհեր տուած է Հայ ազգը եւ կը շարունակէ տալ, որուն Քրիստոնէայ աշխարհը լուր, հանդիսատեսի նման կը նայի, որովհետեւ ան կը գերակայէ տնտեսական իր շահերը քան ազգի մը բնաջնջումը» ըսաւ Բապայաթ Եպիսկոպոսը, դատապարտելով նաեւ Աւստրալիոյ իշխանութիւնները, որոնք լուր եւ ձեռնածալ են ու չեզոք դիրքորոշում ունին մարդկային այս աղէտին նկատմամբ: Հիւրերը հիւրասիրուեցան Առաջնորդարանի Տիկնանց Յանձնախումբին կողմէ: Սրբազան Հայրը իր երախտագիտական զգացումները փոխանցեց իր գործընկերներուն, անոնց ընկերական եւ եղբայրական վերաբերումին համար եւ շնորհակալութիւն յայտնեց անոնց: Մէկուկէ ժամուան այս հանդիպումը աւարտեցաւ հաւաքական աղօթքով եւ յաղթանակի բարեմաղթանքով:



ՇՁ 22 Հոկտեմբեր – Ընդառաջելով Համազգային Գօլտըն Ճեմարանի տնօրէնութեան հրաւերին, Սրբազան Հայրը ներկայ եղաւ Արցախի գորակցութեան համար հաւաքի մը, պատրաստուած Ճեմարանի աշակերտութեան կողմէ: Յուզիչ եւ ոգեւորող մթնոլորտ կը տիրէր: Գեղարուեստական գեղեցիկ յայտագիր մը պատրաստուած էր աշակերտութեան կողմէ, որ հիացում պատճառեց Սրբազան հօր եւ իրեն ընկերակցող Աւստրալիոյ մէջ Արցախի մնայուն ներկայացուցիչ Պրն Քայլար Միքայէլեանին: Պրն Միքայէլեան, որ երկար տարիներ եղած է տնօրէնը Գօլտըն Ճեմարանին եւ բազում առիթներով խօսք ուղղած աշակերտութեան, այս անգամ իր խօսքը ուղղեց վստահեցնելու համար աշակերտութեան Արցախի պատերազմին Հայոց բանակի յաղթանակին: Սրբազան Հայրը իր օրհնութիւնը տուաւ աշակերտներուն եւ ոգեւորող խօսքերով բարձրացուց անոնց տրամադրութիւնը: Ան անդրադարձաւ իւրաքանչիւրիս կատարելիք դերին յօգուտ Արցախի եւ Հայաստանի: «Մեր զինուորները առաջնագիծը կը պաշտպանեն, իսկ դուք, մենք եւ բոլորս, ամէն օր պարտականութիւն ունինք Հայ զինուորին թիկունք կանգնելու նիւթապէս թէ բարոյապէս» եզրակացուց Սրբազանը նախ քան Պահպանիչով փակումը հանդիսութեան: Հանդիսավարուհի եւ Հայերէնի Բաժնի պատասխանատու Տիկնի Արփի Դաւիթեան իր շնորհակալութեան խօսքը ուղղեց հիւրերուն եւ յայտարարեց որ աշակերտութիւնը 30000 Աւստրալական Տոլար կարողացած էր հաւաքել եւ փոխանցել Հայաստան Համահայկական Հիմնադրամին: Փարոսի խմբագրութիւնը կը շնորհաւորէ Ճեմարանի աշակերտութիւնը իր զիտակցութեան համար:



Եջ 22 Հոկտեմբեր – «Քոփթիք Վոյս Բեյտիօ»ի գլխավոր հաղորդավար եւ Նիւ Սաութ Ուելզ Էքիմենիք Խորհուրդի ընդհանուր քարտուղար Շնուտա Քահանայ Մանսուր հարցազրոյց մը կատարեց Սրբազան հօր հետ, որ երեք բաժիններով Շաբաթ 24 Հոկտեմբերի կէսօրէ ետք FM 98.5 ալիքէն ձայնասփռուեցաւ երեք բաժիններով ա) Ուլքէ ր են Հայերը, բ) Հայերը Աւստրալիոյ մէջ եւ 3) Արցախեան պատերազմը եւ նոր Ցեղասպանութեան հեռանկարը: Այս շահեկան հարցազրոյցը կրնաք ունկնդրել <https://blubrry.com/copticvoiceradio/69418543/title-podcast0359-who-are-the-armenians-24102020?sbe=1> ի վրայ:



Եջ 22 Հոկտեմբեր – Ընկերակցութեամբ Տէր Աւետիս Քահանայ հօր եւ Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ Ծխական Խորհուրդի անդամներու, Սրբազան Հայրը այցելեց նոյն Ծխական Խորհուրդի անդամ Տիար Աբիկ Կեօզուգարայեանին, որ մի քանի շաբաթ առաջ գործատեղիին մէջ ինկաւ եւ իյնալուն հետեւանքով ոտքին ոսկորը կոտրուեցաւ: Պրն Աբիկ իր շնորհակալութիւնը յայտնեց Սրբազան հօր եւ ընկերակիցներուն անոնց զօրակցութեան, քաջալերական խօսքերուն ինչպէս նաեւ անոնց հոգատար վերաբերումին համար: Փարոսի խմբագրութիւնը բարի եւ շուտափոյթ ապաքինում կը մաղթէ Պրն Աբիկին:

Ուրբ 23 Հոկտեմբեր – Յանուն Հայ Եկեղեցական դասուն եւ Աւստրալիոյ եւ Նոր Զելանտայի թեմի հայութեան, Սրբազան Հայրը շնորհաւորական նամակ մը ուղարկեց Նոր Զելանտայի վարչապետուհի Ճասինտա Արտըրնին իր վերընտրման առիթով: Նամակին մէջ Սրբազանը հաստատեց որ անցնող վարչապետական շրջանին, վարչապետուհին կարողացած էր ժողովուրդին սիրտը գրաւել, մանաւանդ այնպիսի դժուար պարագաներու, ինչպէս Քրայսթչըրչի մզկիթին դէպքը, պսակաձեւ ժահրի դիմագրաւումը եւ իր պատրաստակամութիւնն ու տրամադրութիւնը անկեղծութեամբ ծառայելու Նոր Զելանտայի ժողովուրդին եւ Օքլանտ եւ Ուելինկթըն բնակող փոքրաթիւ Հայ համայնքին, որուն հանդէպ ան ցուցաբերած էր բարեացակամ կեցուածք: Սրբազան Հայրը իր վստահութիւնը կ'արտայայտէր որ իր կառավարման երկրորդ շրջանին վարչապետուհին պիտի շարունակէր իր աշխատանքը նոյն ուղեգիծով: Դիւանատունը Վարչապետուհիին գրասենեակէն ստացաւ պատասխան նամակ:

Ուրբ 23 Հոկտեմբեր – Տօնական եւ անկիւնադարձային օր Սուրբ Երրորդութիւն Եկեղեցոյ համար: Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ Հայ Համայնքի Բարեկեցութեան Կեդրոն(ՀՀԲԿ)ի խնամակալութեան վարչութեան ատենապետ Պրն Ստեփան Գրգեաշարեանի, ատենադպրուհի Տիկին Զեփիւռ Սուրատեանի, Կեդրոնի պատասխանատու տնօրէնուհի Երեցկին Յասմիկ Համբարձումեանի, Հայ Եկեղեցոյ Չայնի պատասխանատու եւ ՀՀԲԿի յարաբերութեանց պատասխանատու Տիկին Մարինա Աւագեան-Չափրագեանի եւ Դիւանապետ Նշան Պասմաճեանի, Պաթմանեան սրահին մէջ մասնակցեցաւ ՀՀԲԿի Արեւմտեան Սիտնիի մասնաճիւղի պաշտօնական



բացման հանդիսութեան ի ներկայութեան Թեմական Խորհուրդի անդամ Պրն Կարապետ Ալաճաճեանի, Ծխական Խորհուրդի ատենապետ Տիար Նահապետ Խաչատուրեանի եւ աւելի քան 30 մեծահասակ մայրիկներու: Հանդիսավարուհի Տիկին Լինտա Եկէնեանի հրաւերով մէկ վայրկեան յոտնկայս լռութեամբ յարգուեցաւ յիշատակը Արցախեան պատերազմին ինկած մեր 800ի հասնող նահատակներուն: Սրբազան հօր Տէրունական աղօթքէն ետք Տիկին Եկէնեան բարի գալուստ մաղթեց հիւրերուն եւ յայտնեց ներկաներուն որ Հայր Երեմիա Աբգարեանի սկսած գործին արգասիքն է որ այս վայրկեանիս կը վայելենք եւ որ պիտի շարունակենք այսուհետեւ, ամէն Ուրբաթ օր հաւաքուելով այս սրահին մէջ: Սրբազան հայրը, իր սրտի խօսքին մէջ ըսաւ. «այսօր այստեղ եմ որպէս նախագահ ՀՀԲԿի խնամակալ մարմնին, հոգիս ուրախ է ձեզ այստեղ տեսնելով: Շնորհակալ եմ պետութեան որ նեցուկ կը հանդիսանայ բարեսիրական այս գործին, ուր դուք կու գաք իրարու հետ կիսելու ձեր ազգային մշակոյթը: Շնորհակալութիւն Պրն Ստեփանին, որ ամէն



ջանք ի գործ դրաւ իրականացնելու այս ծրագիրը: Շնորհակալութիւն նաեւ Տիկնայք Ջեփիտին եւ Մարինային, ինչպէս նաեւ Կեդրոնի տնօրէնուհի Երէցկին Յամիկին, որոնք անխնայ կ'աշխատին որ այս մասնաճիւղը իր վերելքը ապրի, աճի եւ ուռճանայ: Դուք այստեղ գալով կը դառնաք մէկ ընդարձակ ընտանիք: Ես պատրաստ եմ գալու եւ մասնակցութիւնս բերելու երբ իմ կարիքս զգացուի»:



Ապա խօսք առաւ Պրն Գրգեաշարեան. «Հայ եկեղեցին ժողովուրդին համար է եւ նեցուկ է միշտ անոր եւ իր զաւակներուն: Այսօր այստեղ էք որովհետեւ դուք զիրար եւ հայկական շրջանակ կը փնտռէք: Այստեղ կը բաժնէք ձեր մտածումները եւ կը հանգստանաք իրարմով: Իմացուցէք ձեր նմաններուն որ այս դռները

Հանդիսավարուհին յայտնեց որ Տիկնայք Վարդուհի եւ Շուշան Մորնեաններ 12 եռագոյն դրօշներ պատրաստած եւ վաճառած են եւ որոնց հասոյթը կը նուիրեն Արցախին: Վաճառուած են նաեւ հանգուցեալ Զաւէն Եկէնեանի 1988ին հրատարակուած բանաստեղծական Արցունք-Ժպիտ հատորները, որոնց հասոյթը դարձեալ կը նուիրուի Արցախին: Ներկաներէն ումանք, խանդավառուած մթնոլորտէն, կատարեցին նուիրատուութիւններ յօգուտ Արցախի:

Երէցկին Համբարձումեան՝ «Գործընկերներուս հետ կը խոնարհիմ ձեր առաջ, ձեր ժպտուն ու խնդուն տրամադրութեան հետեւանքն է այս կեդրոնի բացումն ու յառաջընթացը»: Երէցկինը գործնական գիտելիքներ փոխանցեց ներկաներուն եւ բացատրեց թէ ինչպիսի դիրքութիւններ կեդրոնը կրնար տրամադրել 65ն անց մեր մայրիկներուն ու հայրիկներուն, նաեւ անհատական գետնի վրայ, բացի սրահին մէջ իրենց ընկերային հաւաքներէն, ինչպէս օրինակ շուկայ ընկերակցի, երթեւեկի ապահովութիւն եւ այլն: Ապա Երէցկինը խոստացաւ Նոյեմբերի կեսէն ետք վերսկսիլ ընկերային պտոյտներու կազմակերպման, ամսական դրութեամբ եւ ներկայացուց այն անձիքը, որոնք կամաւոր կերպով կը գործեն յօգուտ կեդրոնին եւ ի ծառայութիւն յաճախողներուն: Անոնք են Տիկնայք՝ Լինտա Եկէնեան, Մարի Քլէր Թորոսեան, Վարդուհի Մորնեան, Սեդա Տէյիրմէնճեան, Անի Միսէլճեան, Անուշ Յովհաննէսեան եւ Պրն Արամայիս Օտէսեան: Երգերով եւ արտասանութիւններով մթնոլորտը ճոխացուցին Տիկնայք Միլվարդ Ճապուրեան եւ Տիկնայք Չափրագեան: Ուրախութեամբ տեղեկացանք որ անուշեղէնները նուիրուած էին Տիկնայք Անուշ Օհաննէսեանի եւ Տիկնայք Հոփսիմէ Կիլիկեանի կողմէ:

Նախ քան Սրբազան Հօր Պահպանիչով փակուիլ ներկաներուն հրամցուեցաւ կէսօրուան ճաշ:

բաց են իրենց համար եւ եկեղեցին ձեր տրամադրութեան տակ է միշտ: Մեզ տեղեկ պահեցէք ձեր ուրախ լուրերուն մասին նաեւ ներկայացուցէք ձեր գանգատները»: Ապա Պրն Ատենապետը շնորհակալութիւն յայտնեց «վարագոյրին ետեւ համեստ աշխատող» Տիկնայք Ջեփիտ Մուրատեանին, որ ամէն ջանք ի գործ կը դնէ այս հաստատութիւնը հասցնելու փրոֆեսիոնալ մակարդակի: Պրն Ստեփան իր շնորհակալութիւնը յայտնեց Տիկնայք Մարինային որ մեծ վաստակ ունի ՀՀԲԿի որպէս երկար տարիներու աշխատող եւ Երէցկնոջ, որ արհեստավարժի իր ջանքերով յառաջ պիտի տանի ՀՀԲԿի առաքելութիւնը:

Իր սրտի խօսքին մէջ Տիկնայք Մարինայ շնորհակալութիւն յայտնեց Բարձրեալին, որ այս եկեղեցին ունինք այսօր եւ հաստատեց որ մեզ Հայ պահողը հաւատքն է, ինչպէս եւ լեզուն ու մշակոյթը: «Համոզուած եմ որ այստեղ լաւագոյն վայրն է, ուր իրարու կը պատմէք ձեր ուրախութեան ու ցափն մասին, իրարու հետ կը բաժնէք ձեր վիշտերը, ուրախութիւնն ու գիտելիքները»: Տիկնայք Մարինայ նաեւ բացատրութիւն տուաւ My Aged careի մասին, ուր պէտք է արձանագրուի Կեդրոն յաճախող իւրաքանչիւր անհատ: Տիկնայք Մարինայ յայտնեց իր լաւատեսութիւնը Արցախեան պատերազմին յաղթական արարտին նկատմամբ եւ իր խօսքը փակեց Չարենցի պատգամով՝ «Ով Հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական ուժի մէջ է»:



Փարոս կը շնորհատրէ Սրբազան Հայրը, ՀՀԲԿի խնամակալութիւնը, աշխատակազմը, կամաւորները, Սուրբ Երրորդութիւն Եկեղեցոյ Ծխական Խորհուրդը եւ ՀՀԲԿի մասնաճիւղի պատասխանատուները այս խիստ կարեւոր նախաձեռնութեան համար եւ յաջողութիւն կը մաղթէ բոլորին, առանց մոռնալու Հայր Երեմիան, որ մղիչ ուժ էր եւ մեծ ներդրում կրնար ունենալ Կեդրոնի յառաջընթացին մէջ, եթէ Հայաստան չվերադառնար:



Շր 24 Հոկտեմբեր – Միտնիի համայնքային միացեալ ճիգերով եւ կազմակերպութեամբ Աւստրալիոյ Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան տեղի ունեցաւ ցոյց բողոքելու համար Աւստրալական մամուլին անտարբերութեան, լռութեան եւ սխալ լուրերու տարածման դէմ Արցախի գոյամարտին հետ առնչուած: Հետեւեալ կազմակերպութիւններու քաջալերանքը կը վայելէր ցոյցը Հայ Առաքելական Եկեղեցոյ Առաջնորդարան, Հայ Կաթողիկէ Եկեղեցի, Հայ Աւետարանական Եկեղեցի, Հայ Աւետարանչական Ընկերակցութիւն, ՄԴՀԿ Աւստրալիոյ Վարիչ Մարմին, ՀՅԴ Աւստրալիոյ Կեդրոնական Կոմիտէ, ՌԱԿ Աւստրալիոյ Վարիչ Մարմին, ՀԲԸՄ, ՀՕՄ, Համագգային, ՀՄԸՄ, Հայ Դատի Յանձնախումբ, Տիւրուհի

Երիտասարդական Միութիւն, Նոր Սերունդ, Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւն, Թէքէեան Մշակութային Միութիւն: Յոյցը սկսաւ Ալթիմոյի ԷՅՊԻՄԻ կեդրոնական շէնքին առջեւէն առաջնորդութեամբ ՀՄԸՄի փողերախումբին եւ հսկողութեան ներքոյ ոստիկանութեան: Յուցարարները, թիւով 500, առանց կարգը խախտելու, լոզունգներ արտասանելով քալեցին 2600 մետր, մինչեւ Հեռատեսիլի Կայան թիւ 7՝ Մարթին Փլէյս, ուր խօսուեցան ճարեր եւ ի գործ դրուեցաւ գեղարուեստական յայտագիր: Սրբազան Հայրը եւ Տէր Աւետիս Համբարձումեան մասնակցեցան ցոյցին միասնաբար համայնքային այլ ղեկավարներու եւ խորհրդարանի անդամ Դոկտ Հիւ Մաքտերմոթի հետ: Անգլերէն լեզուով խօսք առին Սրբազան Հայրը, Հայկ Գայսերեան, Մայքըլ Գոլոգոսեան, Քայլար Միքայէլեան, Հիւ Մաքտերմոթ, Արամ Թիւֆէնքճեան, Աննա Պերպերեան իսկ Հայերէն լեզուով՝ Հրանդ Պեճաբեան: Իրենց առինքնող երգերով ներկաները խանդավառեցին միջազգային համբաւի հասած օփերայի սոփրանօ Նաթալի Արոյեան եւ հանրածանօթ երգչուհի Մաշա Մնջոյեան: Լրատուական զանազան գործակալութիւններու կողքին հեռատեսիլի թիւ 7, 9, 10, ԷՍՊԻԷՄ, ԷՅՊԻՄԻ եւ Ռուսական RT կայանները իրենց լուրերուն մէջ անդրադարձան ցոյցին: Իր պատգամին մէջ Սրբազան Հայրը ըսաւ որ 1915ը անգամ մը եւս պիտի չկրկնուի: Հայ ժողովուրդը իր գոյամարտը կը մղէ այսօր եւ յաղթական դուրս պիտի գայ այդ գոյամարտէն:



Յայտնենք, որ մէկ օր առաջ, Դոկտ Հիւ Մաքտերմոթի առաջարկով եւ երկրորդելովը խորհրդարանի մէջ Բայտ քաղաքի ներկայացուցիչ Վիքթոր Տոմինէլլոյին, Նիւ Սաութ Ուելլզ նահանգի խորհրդարանիը պաշտօնապէս ճանաչաւ Արցախի Հանրապետութիւնը 61 թեր եւ 2 դէմ քուէներով: Այս մասին յաւելեալ մանրամասնութեանց համար ընթերցողը կրնայ դիմել հետեւեալ լինքին <http://www.anc.org.au/news/Media-Releases/End-to-End-Media-Coverage-of-Sydney-March-for-Armenians-Calling-on-Australia-to-EndYourSilence-on-Nagorno-Karabakh>:

Շք 24 Հոկտեմբեր – Սրբազան Հօր նախագահությամբ տեղի ունեցավ Կալուածոց Յանձնախումբի տարեկան ընդհանուր ժողովը Սուրբ Յարութիւն եկեղեցոյ Էտկարեան սրահին մէջ: Պասկաճէ Ժահրի պատճառով կարգ մը Սիտնիաբնակ անդամներ եւ Մելպուրնի բոլոր անդամները առցանց մասնակցեցան ժողովին: Սրբազան Հօր աղօթքէն եւ Վարչութեան ատենապետ Պրն Արմէն Պաղտասարեանի բարի գալստեան խօսքէն ետք, ժողովը ընտրեց իր դիւանը: Օրակարգի հաստատումէն ետք կարդացուեցաւ նախորդ տարուան ընդհանուր ժողովին ատենագրութիւնը եւ վաւերացուեցաւ: Կարդացուեցաւ նաեւ 2019ի հաշուական տեղեկագիրը, որ յետ քննարկման վաւերացուեցաւ:

Վարչութեան կարգ մը անդամներուն, յանձինս Տիարք Սարգիս Տէր Պետրոսեանի, Գեորգ Չափրազեանի, Կարօ Ալաճաճեանի, Վահէ Պոյաճեանի աշխատանքի ժամանակաշրջանը աւարտած էր: Ատենապետին առաջարկով եւ ժողովին համաձայնութեամբ վերոնշեալ անդամները միաձայնութեամբ վերընտրուեցան 4 տարուան համար: Կալուածոց Յանձնախումբի վարչութիւնը հետեւեալ պատկերը կը ներկայացնէ.

Բարձր. Տէր Հայկազուն Արք. Նաճարեան – Նախագահ
Տիար Արմէն Պաղտասարեան – Ատենապետ
Պրն Ժագ Յօղագործեան – Ատենադպիր
Պրն Վահէ Պոյաճեան – Գանձապահ

Պրն Սարգիս Մուրատեան – Խորհրդական
Պրն Սարգիս Տէր Պետրոսեան – Խորհրդական
Պրն Գեորգ Չափրազեան – Խորհրդական
Պրն Կկարօ Ալաճաճեան – Խորհրդական

Ժողովը նաեւ անդրադարձաւ ներկայ եւ ապագայ ծրագիրներուն Սիտնիի եւ Մելպուրնի մէջ եւ անոնց մարտահրաւերներուն, զորս վարչութիւնը կը դիմագրաւէ: Ժողովը իր աւարտին հասաւ Սրբազան հօր աղօթքով եւ օրհնութեամբ:

Կիր 25 Հոկտեմբեր – Միացեալ Թէլէթօնը յօգուտ Արցախի յաջող էր եւ կազմակերպչական, եւ մասնակցութեամբ եւ արդիւնքով: Հայ համայնքը հայրենասիրութեան բարձր մակարդակ ցուցաբերեց: Օրինակելի եւ հպարտացնող վերաբերում: Թէլէթօնի ամբողջ տեւողութեան, առաւօտեան ժամը 10էն մինչեւ երեկոյեան 8, երկու հանդիսավարներ՝ Տիկին Նորա Մեակեան եւ Պրն Մովսէս (Մոսիկ) Ինճէճիկեան, հիմնութեամբ, ոգետրեցին ժողովուրդը, հարցազոյցներ վարեցին հրաւիրեալներուն հետ եւ պարբերաբար յայտարարեցին հաւաքուած գումարներուն թիւը: Մերթ ընդ մերթ խօսք առաւ Աւստրալիոյ մէջ Արցախի մնայուն ներկայացուցիչ Պրն Քայլար Միքայէլեան: Հեռաձայնային հաղորդակցութեամբ նուիրատուութիւն կատարողներուն համար սրահին մէջ նստած էին տասնեակ մը Հայ երիտասարդ-երիտասարդուհիներ, Հայ Երիտասարդաց Դաշնակցութենէն (AYF), Հայ Համալսարանականներու Միութենէն (ASA), ՀԲԸՄի Երիտասարդացէն (AGBU Youth), Եկեղեցոյ Երիտասարդներէն (ACYA) եւ այլք, որոնք իրենց վրայ դրուած պարտականութիւնը լի ու լի կատարեցին: Սրբազան Հայրը, իր սրտի խօսքին մէջ դրուատեց Հայ երիտասարդութիւնը եւ համայնքի Հայութիւնը, մէկ օր առաջ կազմակերպուած յաջող ցոյցին եւ այսօրուան յաջող թէլէթօնին համար: Իր սրտի խօսքը արտասանեց նաեւ Թեմական Խորհուրդի փոխ ատենապետ Պրն Ստեփան Գրգեաշարեանը: Եկեղեցոյ Կիրակնօրեայ Դպրոցէն աշակերտ մը եւ աշակերտուհի մը կ'ընկերակցէին Սրբազան հօր, որոնք դպրոցին կողմէ Հայաստան Համահայկական Հիմնադրամին նուիրեցին 2000 Տոլար: Մէկ առ մէկ հանդէս եկան հայկական վարժարաններու, միութիւններու եւ տարբեր հաստատութիւններու ներկայացուցիչներ, կատարեցին իրենց նուիրատուութիւնը եւ արտասանեցին գեղեցիկ խօսքեր ի զօրակցութիւն Արցախի: Բոլորին արտայայտութեանց մէջ մարտունակութիւն կար, յաղթողի



բարձր տրամադրութիւն: Թէլէթօնի ընթացքին հանգանակուեցաւ 1.2 միլիոն Տոլար: Միասնական այս հոյակապ աշխատանքին մասնակիցներուն բոլորին վարձքը կատար:

Քու որդիներդ ենք, Քու սեղանդ մեր երկիրն է, հոն, ուր արին թափած ենք եւ կը շարունակենք թափել վասն հաւատքի: Հերի՛ք է ո՛վ Աստուած: Օգնութեան հասիր մեր ժողովուրդին, ինչպէս հասար Մայիս 1918ին, 1994ին: Տուր մեզի Յարութեան լոյսը, որ մեր նախնիներուն առջեւ հպարտօրէն կենանք եւ համարձակութիւնը ունենանք ըսելու թէ իրենց քաջարի հետեւորդներն ենք մենք: Մեր սրտի խորքէն եւ մեր ցաւերէն կու գան այս խօսքերը: Ո՛վ Տէր Աստուած, հասի՛ր մեզի, թող մեր ծունկերը չկթոտին, որպէսզի կարենանք շարունակել երգել քու փառքդ, այժմ եւ յաւէտ» ըսաւ Սրբազան Հայրը: Ներկաները եկեղեցին մեկնեցան արտասուաթոր աչքերով, յուզուած սակայն գօտեպիտ, հոգեպէս զօրատր եւ անխորտակելի տրամադրութեամբ:



Միտելի Հայրենակիցներ,

Այսու կը հաղորդենք մեր համայնքին, որ Արցախի զօրակցութեան համար Առաջնորդարանին կատարուած նուիրատուութիւնները մինչեւ օրս 129,130 Աւստրալական Տոլար են: Անոնցմէ 103,250ը երկու անգամով փոխանցուած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին որ իր կարգին զայն փոխանցած է Հայաստան Համհայկական Հիմնադրամին՝ Երեւան, ինչպէս ցոյց կու տան կցուած երկու ստացագրերը:

Այս տեղեկութիւնը կը փոխանցենք մեր հաւատացեալ ժողովուրդին որպէս հաշուետուութիւն, մեկնելով թափանցիկութեան սկզբունքէն:

Այս առիթով անգամ մը եւս կու գանք մեր աղօթքը բարձրացնելու Արցախի եւ Հայաստանի ապահովութեան եւ խաղաղութեան համար եւ ի յարգանս հայրենանուէր մեր քաջարի նահատակներուն յիշատակին:

Շարունակենք զօրակցիլ Արցախին յօգուտ անոր պայծառ ապագային:

Դիւան Առաջնորդարանի

ՎՃԱՐՄԱՆ ԳԱՆՁԱՐԱՊՈՎԱՆ N 7
"14" հոկտեմբերի 2020թ.

Վճարող՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՀՎՀՀ - 04703401	ՊԵՔԵՏ հշ.Ն 1930004118040101	ԳՈՒՄԱՐ (USD) 37,472.00
Վճարողի բանկը՝ Կոնվերս Բանկ	Բանկի կոդ՝ 19300	
Ստացող՝ Հայաստան համահայկական հիմնադրամ ՀՎՀՀ - 02507456	ԿՐԵՂԻՏ հշ.Ն 103003241157	օրվա տույժ %-ից
Ստացողի բանկը՝ Կենտրոնական բանկ	Բանկի կոդ՝ 10300	զումարը տույժով
Փոստով-հեռագրով (ընդգծել)		
Գումարը բառերով՝ <i>երեսուներեք հազար չորս հարյուր յոթանասունըկուս դրամ</i>		Գործ. տեսակ Վճար. նշան. Վճար. ժամկ. Գերթ. վճար. Քղ. բանկի N
Միջնորդավճար		
Սպրանքի ստացման կատարված ժամայության Ա/Թ 14/10/20		
Վճարման նպատակը կատարված ժամայությունների, աշխատանքների, ապրանքի անվանումը, ապրանքային փաստաթղթերի գումարները և NN. Սվետլանայի և Նոր Զելանդիայի Հայոց բժժի կողմից օգնություն Սենթ Էնջլիմեդիական քոլորս Արգանի հ		
 Հանրապետության տնտեսական հարցերի նախարարի տնօրենի պաշտոնատեղի		Ստացված է բանկով թիվ 20 ր.

ՎՃԱՐՄԱՆ ԳԱՆՁԱՐԱՊՈՎԱՆ N 1/3
"26" հոկտեմբերի 2020թ.

Վճարող՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՀՎՀՀ - 04703401	ՊԵՔԵՏ հշ.Ն 1930004118040101	ԳՈՒՄԱՐ (USD) 35,472.00
Վճարողի բանկը՝ Կոնվերս Բանկ	Բանկի կոդ՝ 19300	
Ստացող՝ Հայաստան համահայկական հիմնադրամ ՀՎՀՀ - 02507456	ԿՐԵՂԻՏ հշ.Ն 103003241157	օրվա տույժ %-ից
Ստացողի բանկը՝ Կենտրոնական բանկ	Բանկի կոդ՝ 10300	զումարը տույժով
Փոստով-հեռագրով (ընդգծել)		
Գումարը բառերով՝ <i>երեսուներեք հազար չորս հարյուր յոթանասունըկուս դրամ</i>		Գործ. տեսակ Վճար. նշան. Վճար. ժամկ. Գերթ. վճար. Քղ. բանկի N
Միջնորդավճար		
Սպրանքի ստացման կատարված ժամայության Ա/Թ 26/10/20		
Վճարման նպատակը կատարված ժամայությունների, աշխատանքների, ապրանքի անվանումը, ապրանքային փաստաթղթերի գումարները և NN. Սվետլանայի և Նոր Զելանդիայի Հայոց բժժի կողմից օգնություն Սենթ Էնջլիմեդիական քոլորս Արգանի հ		
Լ. Տ. Հանրապետության տնտեսական հարցերի նախարարի տնօրենի պաշտոնատեղի		Ստացված է բանկով « » 20 ր.
		Ու՝ Բանկի տնօրեն



ԳԵՐԱԳՈՅՆ ՀՈԳԵԻՈՐ ԽՈՐՀՐԴԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Արցախի Հանրապետությունը արդեն մեկ ամիս դիմակայում է Ադրբեջանի զինուած ուժերի լայնածավալ յարձակմանը, որին բացայայտ իր մասնակցությունն է բերում Թուրքիան՝ ներգրաւելով ինչպէս միջազգային ահաբեկչական խմբաւորումների վարձկան զրոհայինների, այնպէս էլ թուրքական բանակի յատուկ ջոկատայինների եւ մատակարարելով գերժամանակակից մեծաքանակ զենքեր: Ադրբեջանի ռազմաքաղաքական դեկավարությունը այս ընթացքում կիրառելով իր ողջ զինանոցը, այդ թւում եւ միջազգայնօրէն արգելուած զինատեսակները, թիրախաւորում է Արցախի բնակավայրերը, նաեւ խնամատարական, կրթական, մշակութային եւ պաշտամունքային նշանակութեան բազմաթիւ շինություններ, ընդհուպ՝ Ստեփանակերտի ծննդատունը, ինչն աննախադէպ վարքագիծ է՝ անգամ ահաբեկչական խմբաւորումների վարքագծի տեսանկիւնից: Հայրենիքի պաշտպանութեան սրբազան պայքարում ունենք հարիւրաւոր վիրաւոր եւ նահատակ զինուորականներ, բնակավայրերի հրետակոծութեան հետեւանքով կան բազում վիրաւորուածներ եւ զոհեր խաղաղ բնակչութեան մէջ:

Արցախի ժողովրդի հանդէպ իրականացուած այս ոճրագործությունների համար Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլիամ Ալիեւը, ինչպէս նաեւ այդ ոճրագործություններին աջակցող եւ անմիջական մասնակից ռազմաքաղաքական միւս գործիչները պէտք է կանգնեն միջազգային դատական ատեանների առջեւ եւ պատասխանատուութեան ենթարկուեն իբրեւ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործությունների կազմակերպիչներ:

Գերագոյն հոգեւոր խորհուրդը կոչ է անում միջազգային հանրութեանը, ի մասնաւորի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, հաւատարիմ հակամարտութեան խաղաղ ճանապարհով կարգաւորման սկզբունքներին, առաւել գործնական, ազդեցիկ ու վճռական միջոցներ գործադրել արինահեղութեան կասեցման, տարածաշրջանում խաղաղութեան վերահաստատման եւ արցախահայութեան ինքնորոշման եւ պարզապէս մարդկանց կեանքի, ապրելու իրաւունքի իրացման համար: Արցախի հարցը ռազմական ճանապարհով վճռելու, արցախահայութեանը բնաջնջելու Ադրբեջանի քաղաքականությունը վերստին փաստում է այն իրողությունը, որ Արցախի համար չի կարող լինել անվտանգութեան երաշխիք Ադրբեջանի կազմում:

Գերագոյն հոգեւոր խորհուրդը բարձրօրէն գնահատում է Մինսկի խմբի համանախագահող երկրների հետեւողական ջանքերը ուղղուած մարդասիրական հրադադարի հաստատմանը եւ պահպանութեանը, որը երրորդ անգամը լինելով, բացայայտ խախտում է Ադրբեջանի կողմից: Լիայոյս ենք, որ Մինսկի խմբի համանախագահողների կողմից կը գտնուեն արցախեան հակամարտութեան յանգուցալուծման ուղիներ եւ մարդկային անմեղ կեանքերը չեն զոհաբերուի սոսկ աշխարհաքաղաքական շահերին: Այսօր Արցախը կարիք ունի համայն աշխարհի հումանիտար աջակցութեան:

Աղօթում ենք, որ Տէրը օրհնի Հայաստան եւ Արցախ մեր հայրենի երկիրը, ամենագոր Իր Սուրբ Աջի հովանու ներքոյ յոյսով ու հաւատքով զօրաւոր ու միասնական պահի մեր ժողովրդին եւ զօրացնի բազուկը հայրենեաց մեր քաջարի պաշտպանների:

Թող Ամենողորմ Աստուած խաղաղութեան մէջ պահի համայն աշխարհը՝ զերծ պատերազմի արհաւիրքներից, ցաւերից ու վշտերից:

DIOCESAN NEWS

Thursday 1 October – His Eminence Archbishop Haigazoun Najarian with Heads of Churches of various denominations participated in an online conference with the Premier Gladys Berejiklian. This was the second such meeting organised by the Premier to discuss and implement strategies to overcome the difficulties caused by the Coronavirus. Miss Berejiklian was very interested in the precautions taken by the churches and informed of some testimonies and listened to the suggestions of the church fathers. As she always has done, the Premier listened intently to the matters of concern for the people of New South Wales and endeavoring to take the steps favourable for the people of the State.



Thursday 1 and 8 October – Taking advantage of the school holidays, the Holy Resurrection Church Sunday School administrator and teachers organised and hosted a children's vacation care program at Holy Resurrection Church. The children were mostly students of the Armenian primary and Saturday schools whilst others were from other schools and childcare centres. The children first entered church where they received Archbishop's prayers and blessing before the day's activities commenced. Archbishop Najarian, with Parish Priest Father Avetis Hambarzumyan conducted a short service and gave the children a short message, blessed them, and encouraged their parents who are instilling the seed of love of church in the hearts of their children. He thanked the Sunday school teachers headed by the

Administrator, Yeretsgin Hasmik Hambarzumyan. The children then made their way onto the grounds to play various games, and enjoyed the meal and desserts prepared by their parents. Paros editorial congratulates the organisers of these events and hopes the love of church and patriotism flourishes by their participation, achievable when they are held regularly.





Friday 2 October – Close to 70 Scouts and Scout leaders with the Homenetmen Central and Regional Committee members, associated leading representatives, Diocesan and Parish Council members and parents; gathered fervently in Holy Resurrection Church to raise prayers for our Artsakh martyrs. Archbishop Najarian was accompanied by the parish priests and deacons during the service. It was a moving scene, witnessing the boy and girl scouts in their uniforms, with hands clasped together and eyes closed following the liturgy in impassioned prayer. The Archbishop delivered a uniting sermon, encouraging Homenetmen for this initiative, motivating a fighting spirit and camaraderie in young and old. The Homenetmen Regional Committee Chairman Mr Vatche Evanian expressed gratitude to Archbishop Najarian, reiterating the importance of training a child and youth in spiritual education. The service was streamed live and received hundreds of views.

Friday 2 October – Archbishop Najarian accompanied by the Parish Priest Reverend Father Avetis Hambarzumyan, Diocesan Council Chairman Mr Sarkis Der Bedrossian and Holy Resurrection Parish Council Chairman Mr Bedros Zorlu visited long time servant of the church Deacon Hovannes Karadjian. Deacon Hovannes underwent medical attention in September and after a period of rehabilitation has returned to his home. Archbishop offered his blessing and wished Deacon Hovannes a speedy recovery. Praise God that the Deacon has been in high spirits. We hope that he will soon return to good health and we will see him serving before the Holy Altar.

Monday 5 October – Reverend Father Avetis Hambarzumyan, Diocesan Council Vice Chairman Mr Stepan Kerkyasharian and Chancellor Nishan Basmajian, participated in the Homenetmen, Ararat and Hamazkaine Nairi Chapter's Artsakh solidarity gathering in the Ryde community hall. Also invited was the Permanent Representative of the Republic of Nagorno Karabakh in Australia, Mr Kaylar Michaelian and Armenian National Committee Executive Director, Mr Haig Kayserian. A large contingent of the community was present to hear updates on the war in Artsakh and the task that lay ahead. The MC was Mr Razmik Assadrian. In his address Mr Michaelian emphasised the importance of this and similar gatherings and emphasised that Australians and Australian-Armenians must be informed of the unjust and imbalanced war with letters of protest to the offices of political, spiritual and charitable organisations; for fundraisers to commence, proceeds of which would benefit Artsakh through the Hayastan All Armenian Fund. "This is the charge from the Presidents of Armenia and Artsakh, and this is what we are going to do today" concluded Mr Michaelian. Mr Kayserian asserted, "If our hero soldiers are on the front line in battle, we in Sydney are standing on the second line!" He called for a widespread boycott against the purchase of products and merchandise of Turkish and Azerbaijani origin and to continue our efforts with our fists clenched in solidarity and support. The concluding message and prayers were delivered by Fr Avetis, "Today we stand before a matter of



existence – are we to withstand as a nation or not – we have determined to prevail. Let us remove doubts from within us, let us trust our soldiers and our leaders. It is not the first time that we have dealt with such battles, united we defeated, and we will be victorious again", stated the reverend Father. He declared, "It is not only the work of our organisations but the duty of each individual Armenian to be involved". Father Avetis concluded with his prayer and the fundraiser commenced. Paros editorial congratulates Ararat-Nairi for their impressive efforts raising in excess of AUD510,000 at this point in time, to be forwarded to Hayastan All-Armenian Fund.

Tuesday 6 October – Archbishop Najarian presided over the Properties Committee meeting. The meeting focused on the annual reports presented at the annual general meeting. (Please see Saturday 24 October).

Wednesday 7 October – Parish Priest Father Avetis Hambardzumyan participated in the protest rally in front of the Azerbaijani Embassy in Canberra. Hundreds of Armenian community members joined the demonstration in solidarity by filling up the hired buses, their own cars covered with our tri-colour national flags flying and raising condemning posters telling the story of the continuing unjust Azerbaijani and Turkish actions. The protest was organised by the Armenian Youth Federation AYF. The



anger of the youth was displayed in the most exemplary civil behaviour throughout the day's proceedings against the organised attacks of the dictators Ilham Aliyev and Erdogan, which commenced on 27 September with the intention to commit the second Armenian genocide. Leaders of the Assyrian community also took part in the protest. It was a noteworthy and telling view to see the doors of the embassy remained closed for the duration of the protest and to disrupt the protest, loud music was blasting from the building which did not succeed in its aim. On the door was a sign posted – “Kharabakh is Azerbaijan”. Convicting speeches were given by Garine Torossian, Michael Kolokossian, Sarine



Soghomonian, George Shishoyan, Zaven Maksoodian, Kaylar Michaelian and Father Avetis Hambardzumyan. Father Avetis remarked that the closed door of the embassy represented a defeated mentality and the victory is with our people. Armenian songstress, Masha Mnjoyan energised the protesters with her rendition of patriotic songs.

Soghomonian, George Shishoyan, Zaven Maksoodian, Kaylar Michaelian and Father Avetis Hambardzumyan. Father Avetis remarked that the closed door of the embassy represented a defeated mentality and the victory is with our people. Armenian songstress, Masha Mnjoyan energised the protesters with her rendition of patriotic songs.



Friday 9 October – More than forty Homenetmen Navasart branch scouts with their leaders gathered at Holy Trinity Church to pay their respects, support and pray to God for our armed forces in Artsakh and for the memory of the fallen. Reverend Father Avetis Hambardzumyan introduced Archbishop Najarian after the service who welcomed the scouts, their group leaders, the Homenetmen committee representatives and the thirty or so parents who attended the service. He thanked the scouts for their solidarity, praised their national consciousness and patriotic spirit, and encouraged them to continue to support national institutions and the Armenian Church. Organised by the Parish Council of Holy Trinity Church, the Ladies Auxiliary hosted a special reception for all those present in the Batmanian Hall. Michael Kolokossian and Zarmik Keyvanyan, thanked the Parish Council and all those who

organised the evening of prayer, and reaffirmed the warm relationship and cooperation between the church and the scouts.



Monday 12 October – At the invitation of AGBU Alexander Primary School Principal, Archbishop Haigazoun Najarian, accompanied by Father Avetis Hambardzumyan, was present at the students' candlelight ceremony, in memory

of our Artsakh soldiers and civilians martyred in numerous towns. Supervised by Mrs Seta Keoshgerian, Mr Sarkis Manoukian and the Principal Mr Manoug Demirdjian, the children lit their candles one by one, bowing before them in reverence to the fallen. Archbishop Najarian encouraged the students to pursue an enthusiastic spirit as our brave soldiers. He continued, that our soldiers battle with guns “and you advance, playing your part with your dedication to your schoolwork. They want to kill us, but our soldiers are protecting our Homeland and Artsakh, and each one of us has a duty. God will hear your prayers and our army will be victorious” concluded the Archbishop.

Tuesday 13 October – Archbishop Najarian presided during the third Diocesan strategic planning meeting which took place with the participation of the Diocesan Council members. These crucial meetings will continue to amend and research the current strategies in relation to Diocesan properties.

Wednesday 14, 21 and 28 October – In the Diocesan Centre, the Archbishop presided during the three collaborative meetings, with the participation of Armenian community organisations. Participating were the representatives of the three church denominations, three political parties, Hayastan All Armenian Fund, two charitable organisations AGBU and Armenian Relief Society, the Permanent Representative of Artsakh in Australia and advisors, gathered in a concerted effort to support Artsakh. The sincere spirit of patriotism ruled the meetings, the fundraiser, telethon, protests and the Australian political and community attitudes and the methods to generate awareness about the problem in Artsakh. It is most desirable and beneficial that this spirit of unity rule during both times of war and peace, for the ultimate good of our nation.



Thursday 15 October – Chancellor Nishan Basmajian, as Chairman the NSW Ecumenical Council Fundraising Commission, presided during the inaugural Commission meeting. Included in the various topics of the day's agenda was the financial support of Artsakh and the general support of its member churches. The meeting unanimously agreed to support Artsakh and Armenia in their operations and forwarded as such to be included in the Executive Council's plenary meeting to be held on Thursday 19 November.

Saturday 17 October - July 15 marked the 30th anniversary of the ordination of Archpriest Reverend Father Bartev Karakashian. Due to the Coronavirus, the occasion to observe the milestone was postponed by the Parish Council of Holy Resurrection Church to October 17. About 60 guests, including members of the Reverend Father's family, were welcomed at a dinner presided by Archbishop Najarian in the hall of the Ararat Sports & Cultural Association in Frenchs Forest to tribute Father Bartev. The evening's MC was Parish Councillor Mr Arek Yapoudjian, who in honour of our fallen soldiers in Artsakh, invited those present to observe a minute's silence, after which the Archbishop prayed ahead of the opening of the jubilee occasion.



In his opening remarks, Mr Yapoudjian highlighted the characteristics of Father Bartev as a tireless worker, his sense of responsibility, and his conscientiousness.

Reverend Father Norayr Patanian, having served together with Father Bartev throughout these years reflected, "People always take into account the shortcomings of a priest. We too have faults because we are not sent from heaven. Archbishop Aghan Baliozian of blessed memory instructed both of us to keep the canons in the Christian sense, for which we had to make an effort. We served together for 30 years. We had difficult times, but God gave us a long life to serve our church for a long time." Father Norayr heartily congratulated his fraternal brother on receiving the honour of Archpriest and passed on his well wishes. Reverend Father Avetis Hambardzumyan, Pastor of Holy Resurrection Church, expressed his heartfelt words, "Dear Der Hayr, you deserve to be honored an Archpriest. You are a meticulous person, sometimes you get angry when something goes wrong in the rituals. But at the same time, you are teaching us. I have often asked you a question about this or that ritual and I have always received the right answer. I sincerely wish you a healthy and long life." Chairman of the Parish Council Mr Bedros Zorlu, recounted past memories with the Reverend Father, their brotherly relationship,

mentioning his fastidiousness with rites and rituals, and praised the Armenian clergyman for his deep devotion.

Mrs Marina Avagyan-Tchaprazian, presenter of the Voice of the Armenian Church radio program, quoted Tekeyan's '*Hashvehartar*' (Giving Account), and referred it to the Reverend Father. "What is left of my life? Whatever I gave to another is simply strange." She stated how Father Bartev and Yeretsgin are regular listeners of the Voice of the Armenian Church radio and thanked him for his encouragement and advice over the years. She then recited Tekeyan's 'The Armenian Church.'

In his speech, Parish Councillor Mr Zaven Yaghljian reflected on the fact that Armenia was now experiencing the same difficult conditions when Toumanian wrote his famous poem '*Loosavorichi Gantegh*' (The Enlightener's Lantern") and went on to recite the immortal poem dedicating it to Father Bartev.

Representing the Armenian Church Youth (ACYA), George Najarian conveyed, "On behalf of myself and my fellow friends of the ACYA, I congratulate all three Fathers on this jubilee anniversary of Father Bartev. Seniority means additional responsibility. I trust Father Avetis will also deserves this honour one day," concluded Mr Najarian.

As a former member of the church choir, Parish Councillor Mr Vasken Amirzaian thanked and expressed his gratitude to Father Bartev for his meticulousness and encouragement.



The Chairman of the Diocesan Council, Mr Sarkis Der Bedrossian congratulated Father Bartev on the honour of Archpriest bestowed upon him and spoke fondly of his experiences with the Reverend Father. "It is difficult to be a priest, because you have to please God, the hierarchy, and most of all, the people. Priests are often blamed however God has granted them patience, to continue to do their God-pleasing work with joy."

The honouree first thanked the Archbishop and Father Avetis for approaching His Holiness Karekin II Supreme Patriarch and Catholicos of All Armenians for the

Encyclical from the Mother See, conferring him the rank of Archpriest. He then read the congratulatory messages top him of Mrs Zarouhi Manougian as well as those of the Patriarchal Vicar of Constantinople, Archpriest Reverend Father Krikor Damadian and the Very Reverend Father Haroutioun Damadian.

In his closing remarks, Archbishop Najarian said, "We are all concerned about Armenia and Artsakh in these difficult days, but on such occasions we are energised. Father Bartev is a spiritual soldier. From my past eight years of experience, I can testify that whenever I have asked him to go to another Australian or New Zealand city where a small pocket of Armenians reside, as a pastor, he has immediately packed his bags and happily set off. His soul is above his body. He lives with eternity in him, he lives with God. He has always been ready like our clergymen in Artsakh today, who are on the border. From the depth of his heart, the Archbishop congratulated the Reverend Father stating that the Archpriest title would not put an end to his hard work but would refresh and open even wider his field of service."



On this auspicious occasion, the Parish Council of the Holy Resurrection Church prepared a commemorative booklet which featured the encyclical of His Holiness Karekin II, the heartfelt messages of Archbishop Najarian, Archpriest Father Norayr Patanian, Father Avetis Hambardzumyan, Deacon Vartan Elmasian as head-deacon, Mr and Mrs Bedros and Ilda Zorlu and from the Parish Councils of Holy Resurrection Church, Holy Trinity Church and St Mary's Church, as well as the biography of the honouree.

At the request of Father Bartev, the donations of the guests amounting to \$4,000 on the occasion of his 30th anniversary were gifted to the Artsakh Support Fund.

Sunday 18 October – The Armenian Business Development Association Inc (ABDA) organised a fundraiser at the Birkenhead



Café hosted by proprietor Garo Simonian, with all proceeds to benefit Artsakh via the Hayastan All-Armenian Fund. The event was attended by Armenian and non-Armenian supporters and friends of Artsakh. In keeping with the Covid-19 restrictions, the number attending was limited. The event was headed by the Primate Archbishop Haigazoun Najarian with ten representatives of the Armenian Apostolic Church taking part in this unique gathering. During the evening's program, both the former and current Permanent Representatives of the Republic of Nagorno Karabagh took to the floor to convey their observations, namely Messrs Varoujan Iskenderian and Kaylar Michaelian; as did NSW MP Hugh McDermott, Ryde Council member Sarkis Yedelian, the 1988 earthquake Rock Aid Armenia organiser, author and Medal of Honour recipient from the President of Armenia for his

humanitarian work, John Dee; Armenian community organisational representatives; and community members who hold Artsakh deeply in their hearts. Messages were delivered and Hugh McDermott and John Dee moved forward the motions to achieve sanctions against Turkey and to recognise Artsakh internationally. Dr McDermott revealed Turkey's expansionist policies and its intention to undertake the second Armenian genocide. "What they couldn't complete in 1915, Erdogan is attempting to complete today" he stated. Joining directly live from Yerevan was the High Commissioner for Diaspora Affairs, Mr Zareh Sinanyan who explained the current circumstances and congratulated the Australian-Armenian community for their patriotism and support. A Q&A session followed between Messrs John Dee and Zareh Sinanyan which provided enlightening analytic updates on the past, present and future issues in Artsakh and Armenia.





During his address, ANC Executive Director, Mr Haig Kayserian emphasised the indifference of governments in regard to the unjust, unequal and bloody battles particularly that of the Australian government, “the indifference of the Australian government has sprinkled salt on the open wound in the hearts of our people”. He called for us to get out of our comfort zones to give sacrificially for the salvation of our people. The Diocesan Council Vice-Chairman Mr Stepan Kerkyasharian gave a historical mention of the ANZAC’s mission which was to stand against the Pan-Turanism ideologies and agenda. Revealing,” Today Erdogan has announced that he wants to continue in the Caucasus that which his ancestors began”. Mr Kerkyasharian outlined the corruption of all world governments, including the Australian government, calling all Armenians to become testifying ambassadors of the just Armenian cause. The MC Mrs Nora Sevagian, assisted by Mrs Maral Simonian, held an auction, which contributed a neat sum toward the fund-raising appeal. It is worth mention here that Mr Boghos Minassian rose to speak and revealed his donation of \$50,000 in the name of his grandson, affirming “If my grandson can donate this sum, how much more can our community gather!” Kaylar Michaelian urged that there be no barriers to send aid to Artsakh, for this holy land, for which hundreds of young men are offering up their lives. In his closing address, Archbishop Najarian emphasised that history is repeating itself and we are today

living a Holy War as we have throughout our history. Through Azerbaijan, Turkey is attempting to destroy the Armenian blood drenched lands of Artsakh. “Our soldiers as during ‘Vartanants’ are not afraid of dying. Our connection to our land is the meaning of our existence. We shed tears for our heroes, but our tears must be for belief. We are determined to believe that we will be victorious, because it is only with victory that we can be at peace. May God keep His Hand on the heads of our soldiers, Artsakh and Armenia,” prayed the Archbishop. In conclusion, he stated that this event, organised by ABDA and with the support of the Simonian family, called for all to be active participants in the drive to raise funds for Artsakh. The proceeds from the evening were \$420,000, which was transferred to the Hayastan All-Armenian Fund.

In appreciation of this event, we are once again witness that the Armenian community has Armenia in their hearts and will do their utmost to keep Her strong. Together we will be victorious.

Monday 19 October – Archbishop Najarian, Father Hambardzumyan and the Chancellor, received Mrs Ilona Der Stepanian in the Diocesan Centre, who, with the assistance of a few ladies, sewed the tri-coloured Armenian flags and sold them to benefit Artsakh. Mrs Der Stepanian donated the full proceeds to the Diocese \$3,130.00. The Archbishop encouraged and blessed Mrs Der Stepanian and her helpers, for their patriotic service and devotion and their actions should be an example to others.



Tuesday 20 October - Archbishop presided during the Hayastan All Armenian Fund (HAAF) committee meeting. The urgent topic was the families of the fallen soldiers, the rebuilding efforts and the most efficient ways to be of assistance. The committee deposited hundreds of thousands of dollars to the HAAF Central Executive Board. The fundraising and transfers continue.

Wednesday 21 October – To express their condolences and support, seven members of the Conference of Middle Eastern Christian Orthodox Churches headed by Bishop Robert Rabbat (Melkite Catholic Church), Archbishop Basilios Kodseie (Antiochan Orthodox Church), Archbishop Amel Shamon Nona (Chaldean Catholic Church), Archbishop Malatius Malki Malki (Syrian Orthodox Church), Bishop Georges Casmousa (Syriac Catholic Church), Bishop Daniel (Coptic Church), Fr Elie Nakhoul (Maronite Church). After a joint prayer, a moment of silence was observed in memory of the Armenian victims in Artsakh. Archbishop Najarian gave a detailed explanation of the events and the motives of the attacks, showing on the map the assault of the Turkish-Azerbaijani



army with the Syrian-Libyan-Pakistani and other militants and the planning of a second genocide by Erdogan and Aliyev. The guests expressed their support to Armenia and the Armenian people. "The Armenian nation has made many sacrifices for its faith and its homeland, and continues to do so, to which the Christian world looks like a silent spectator, because it outweighs its economic interests rather than the annihilation of a nation," said Bishop Rabbat, condemning the Australian authorities with their manipulative and neutral stance on this human catastrophe.

The guests were hosted by the Prelacy Ladies Guild. Archbishop Najarian conveyed his gratitude to for their gracious and fraternal position. The one-and-a-half-hour meeting ended with a collective prayer and well wishes for a victory.

Thursday 22 October – At the invitation of the Principal of the Hamazkaine Galstaun College, Archbishop attended the Artsakh solidarity program organised by the students. An emotional and inspiring atmosphere reigned. A beautiful artistic program presented by the students impressed the Archbishop and the Permanent Representative of Artsakh in Australia, Mr Kaylar Michaelian. Mr Michaelian had been the Principal of the College and has had opportunity to address the students on a number of occasions; this time, his message was an assurance of the Armenian army's victory of the Artsakh war. Archbishop Najarian



blessed the students and raised their spirits with his inspirational and uplifting comments. And in conclusion, he reflected on the role of each individual in aid of Artsakh and Armenia. "Our soldiers are defending the front line, and you, we and all of us, have a duty each day, to stand with the Armenian soldier, financially and morally". The gathering was closed with Archbishop's benediction. The MC and Head of Armenian Studies Mrs Arpi Tavitian thanked the guests and announced that the students collected \$30,000 with the sum to be directed to the Hayastan All-Armenian Fund. Paros editorial congratulates the College students for their empathy and responsiveness.

Thursday 22 October – The 'Coptic Voice Radio' leading broadcaster and NSW Ecumenical Council General Secretary Father Shenouda Mansour conducted an interview with Archbishop Najarian which was broadcast in three divisions – (a) Who are the Armenians? (b) Armenians in Australia and (c) The Artsakh war and the perception it is an attempt of another Genocide. This valuable interview is available at the following link <https://blubrriy.com/copticvoiceradio/69418543/title-podcast0359-who-we-are-the-armenians-24102020?sbe=1>

Thursday 22 October – Accompanied by Father Avetis Hambardzumyan and Holy Resurrection Church Parish Councillors, Archbishop Najarian visited Parish Councillor Apig Kouzgarian, who fractured his leg during work related accident recently. He thanked the Archbishop and fellow councillors for their support, encouraging words and their caring attentiveness. Paros editorial wishes a speedy and complete recovery for Mr Kouzgarian.



Friday 23 October - On behalf of the Church community and wider Armenian community of the Diocese of Australia and New Zealand, Archbishop Najarian forwarded a congratulatory letter to New Zealand Prime Minister Jacinda Ardern, who secured a second term as leader of the country. In his letter, the Archbishop confirmed that during her last term in office, the Prime Minister had gained the people's trust, especially during the Christchurch Mosque incident, the affective resistance to the spread of the Coronavirus and her preparedness and sincere approach in serving the peoples of New Zealand as well as her benevolence toward the small Armenian communities

residing in Auckland and Wellington. Archbishop Najarian expressed his confidence that the Prime Minister would approach her second term in office in the same way. The Prelacy received a response from the Prime Minister's office.

Friday 23 October – It was a memorable milestone for the Holy Trinity Church. Archbishop Najarian accompanied by Armenian Community Welfare Centre Committee



Chairman Mr Stepan Kerkyasharian, Secretary Mrs Zepur Mouradian, ACWC Support Co-ordinator Yeretsgin Hasmig Hambarzumyan, Armenian Church Radio Program and ACWC Activities' Coordinator Mrs Marina Avagyan-Tchaprazian and Chancellor Nishan Basmajian met in the Batmanian Hall for the opening ceremony of the Western Sydney Chapter of the ACWC. Present on the occasion were the Diocesan Council member Mr Garabed Aladjajian, Parish Councillor Mr Nahabed Hacadourian and more than 30 seniors. The MC Linda Yegenian asked all to be upstanding for a minute's silence in respect of the 800 thus far, fallen for their homeland.

After the Primate's recitation of the Lord's Prayer, Mrs Yegenian greeted the guests and revealed that it was owing to the efforts of Father Yeremia Abgaryan that we are enjoying, and will continue to enjoy the fruits of progress, gathering each Friday in this Hall. In his message, Archbishop said, "I am here today as the President of the ACWC Committee, my spirit is joyous as I see you gathered here. I am thankful to the government for their support of this social service, where you come together to share your national culture. Our thanks to Mr Stepan who did all in his power to achieve this work. Thank you to Mesdames Zepur and Marina, and the Centre's Co-ordinator, Yeretsgin Hasmig, who have worked together tirelessly so this chapter was formed,

The MC announced that Mesdames Vartouhi and Shoushan Mornian had sewn 12 tri-colour flags and sold them, proceeds to benefit Artsakh. The poetry composed by the late Zaven Yegenian published in 1988 *Tears-Smiles*, copies of which have also been dedicated to Artsakh. Of those present, some who were moved by the atmosphere, made donations to benefit Artsakh.

developed and thrives. By you coming here, you become a family. I am prepared to come and participate whenever it is felt necessary.

Mr Kerkyasharian rose to speak "the Armenian Church is for the people and stands in support of them and their children. You are here today because you were seeking an Armenian community. Here you will share your thoughts and comfort each other. Inform others in similar circumstances that these doors are open to them and the church is always at your disposal. Inform us of your happy news and also your complaints". The Chairman also thanked "the humble workers behind the scenes" Mrs Zepur Mouradian, who has made every effort to reach a professional standard of this establishment. Mr Stepan thanked Mrs Marina for her toil as a long-serving staff member in the ACWC and Yeretsgin Hasmig, who with her qualifications has led the work of ACWC forward in its mission.

Mrs Marina shared her remarks thanking Almighty God that we have this church and asserted that it is our faith that keeps us Armenian, as does our language and our culture. "I am convinced that this is the perfect location, where you can share your happiness and your pains, you can share your hardships, your joy and your wisdom". Mrs Marina gave a brief explanation of *My Aged Care*, which is a department that each attending ACWC individual is required to register with. Mrs Marina shared her positivity outlook on the outcome of the Artsakh war, that we will be victorious and closed with the quote from Yeghishe Charents, writer and poet "O Armenian people, your only salvation is in the power of your unity."



Yeretsgin Hambarzumyan expressed, “With my colleagues, I bow before you, your smiles and happy expressions are what drove the opening of this Centre”. Yeretsgin passed on practical information to the seniors, explaining the smooth process of



implementing benefits to the over 65 seniors individually, apart from social services provided by the Centre, such as assistance with shopping, safety in traffic and the like. Yeretsgin promised that the excursions would resume mid-November and take place monthly and introduced the individuals who volunteer their services for the advancement of the Centre. They are Mesdames Linda Yegenian, Marie Claire Torossian, Vartouhi Mornian, Seta Deyirmendjian, Ani Mekhmeljian, Anoush Hovannesian and Mr Aramais Odesian. The gathering was entertained by song and recitations by Mrs Sirvart Jabourian and Mrs Marina Tchaprazian. The desserts were donated by Mrs Anoush Ohannesian and Mrs Hripsime Giligian.

Prior to the closing of the gathering with Archbishop’s benediction, the gathering was served lunch.

Paros congratulates Archbishop Najarian, the ACWC committee, the working team, the volunteers, Holy Trinity Church Parish Council and ACWC Chapter authorities for this crucial initiative and wishes success to all involved, noting that Hayr Yeremia was a driving force and could have made great contributions to the Centre if it had not been for his return back to Armenia.

Saturday 24 October - With the united collaborative effort of the Sydney community, the Australian Armenian Youth Federation organised and led a march in protest of the indifference of the Australian media outlets, its silence and false news reports in response to the current atrocities playing out in Artsakh. The following organisations are acknowledged for their active



participation during the Protest: Diocese of the Armenian Apostolic Church, Armenian Catholic Church, Armenian Evangelical Church, Armenian Missionary Association, Social Democrat Hunchakian Party Executive Committee, Armenian



Revolutionary Federation Australian Regional Committee, Armenian Democratic Liberal Party Australia (Ramgavar), AGBU, Armenian Relief Society, Homenetmen, Armenian Revolutionary Federation, Armenian Dkhrouni Youth Association, Nor Serount, Armenian Youth Federation, Tekeyan Cultural Association. The Protest began at the ABC Centre in Ultimo and the March procession was led by the Homenetmen marching band, bordered with State police protection. The 500 protesters chanted slogans and remained orderly as they began the march of 2600 metres from the ABC, till they reached the Channel 7 television studios in Martin Place. The impassioned chanting continued during intervals of messages and performances. Archbishop Najarian and Father Hambarzumyan participated in the protest as did community leaders and Member of Parliament Dr Hugh McDermott. The Archbishop delivered a message in English, as did Haig Kayserian, Michael Kolokossian, Kaylar Michaelian, Hugh McDermott, Aram Tufenkjian, Anna Berberian and in Armenian language Hrant Beujeukian. Internationally acclaimed, local opera soprano Natalie Aroyan and popular singer Masha Mnjoyan added to the highly energised atmosphere. Newspapers, Channels 7, 9, 10, ABC, SBS and Russian RT stations all reported on the protest.

In his address, Archbishop Najarian stated that 1915 will not be repeated. The Armenian people are now fighting to survive and will come out of this struggle in victory.

We should mention that one day earlier, Dr Hugh McDermott introduced a motion, seconded by Member for Ryde Victor Dominello MP to officially recognise the independence of the Republic of Artsakh passed by 61 votes to 2 votes. For details readers may follow the link <http://www.anc.org.au/news/Media-Releases/End-to-End-Media-EndYourSilence-on-Nagorno-Karabakh>

Saturday 24 October – The Diocese of the Armenian Church of Australia and New Zealand (Properties) Ltd held its 2020 Annual General Meeting presided by His Eminence Archbishop Haigazoun Najarian in the Edgarian Hall of Holy Resurrection Church. Due to current Covid-19 travel restrictions, the Melbourne members (and some from Sydney) joined the meeting via Zoom.

The proceedings commenced with the Archbishop's prayer followed by the Properties Group Chairman Mr Armen Baghdasaryan's opening welcome and the election of office bearers for the meeting. Once the agenda and attendance were confirmed, the 2019 AGM Minutes were read and approved as were the 2019 Financial Statements.

Completing their terms of office Messrs Sarkis Der Bedrossian, Kevork Tchaprastian and Garo Aladjajian were reappointed to the Committees and Mr Vahe Boyadjian appointed, all to serve the next period of four year following a proposal by the Chairman of the Properties Group which was unanimously approved by the members.

The list of current Directors and their positions are:

His Eminence Archbishop Haigazoun Najarian – President

Mr Armen Baghdasaryan – Chairman

Mr Jack Hotakorzian – Secretary

Mr Vahe Boyadjian – Treasurer

Mr Sarkis Mouradian – Member

Mr Sarkis Der Bedrossian – Member

Mr Kevork Tchaprastian – Member

Mr Garo Aladjajian – Member

The meeting discussed current and future plans for the Sydney and Melbourne properties and the challenges the committee will address. It concluded with Archbishop Najarian's closing address and prayers.

Sunday 25 October - The united effort to benefit the Artsakh Telethon was successful in its organisation, its participation and its results. The Armenian community demonstrated a great level of patriotism and cohesion. It was exemplary and instilled pride. From 10am to 8pm, during the full course of the telethon, the MCs Mrs Nora Sevagian and Mr Movses (Mosig) Injejigian, skillfully energised the viewing audience, conducting interviews with invited guests, and regularly reporting on the rising figures as donations came through. The Permanent Representative of Artsakh in Australia Mr Kaylar Michaelian also brought his participation between segments. The phones were manned in the Armenian Cultural Centre by teams of Armenian youth, members of the AYF (Armenian Youth Federation), ASA (Armenian Students' Association), AGBU (Armenian General Benevolent Union Youth), ACYA (Armenian Church Youth of Australia) and other individuals, diligently fulfilling their responsibilities. In his passionate message, Archbishop Najarian encouraged the Armenian youth and the Armenian community for the successful Protest March held the day before and for the success of the



Telethon. Diocesan Council Vice-Chairman Mr Stepan Kerkyasharian also shared his heartfelt message. Two young students from the Sunday School accompanied the Archbishop and presented a donation of \$2,000 to the Hayastan All-Armenian Fund on behalf of the School. One by one, representatives from the various community schools and organisations presented their donations with their beautiful moving messages testifying their allegiance to Artsakh, resonating a spirit awaiting victory. The telethon raised \$1.2million. We applaud the efforts and contribution of all who participated in this united effort.



Monday 26 October – Archbishop Najarian presided over the Hayastan All Armenian Fund committee meeting with the participation of Mr Kaylar Michaelian, Permanent Representative of Artsakh. In these days of crisis, like all Armenians and HAAF branches the focus is solely on Helping Artsakh. The meeting heard the reports of the Archbishop, Mr Michaelian and accordingly took appropriate decisions to implement immediately.

Tuesday 27 October – The Archbishop presided over the periodic monthly Diocesan Council meeting which tabled his monthly report as well as the financial report and updates on the activities of the three parishes. The focus was, of course, on Artsakh, for which constructive proposals were made and appropriate decisions were made.

Friday 30 October – A Prayer Service for Peace and Solidarity for Artsakh and Armenia was held at the Church of Holy Resurrection presided by Archbishop Najarian accompanied by the parish priests and diaconate. The heads of the Armenian Catholic and Armenian Evangelical Churches and about 50 community representatives (political parties, organisations, schools) as well as about 20 faithful members took part.



Undoubtedly, the church would have been crowded with community faithful if there were no regulated restrictions due to the Coronavirus. Mr Kaylar Michaelian, Permanent Representative of Artsakh to Australia, also took part in the ceremony. A prayer service booklet was prepared by the Archbishop with Father Avetis Hambardzumyan with Psalms and prayers alternatively recited by the spiritual fathers and various representatives in the congregation. The exchange between the priests and faithful was an encouraging experience as active engagement brings believers closer to the church. The 45-minute service



was live streamed on Facebook. Hundreds of faithful joined the candlelight vigil in their homes. The weeping emotions of those present reached their peak with the sermon delivered by the Archbishop. "We are waiting for good news every day. Every day we express our support to Artsakh in different ways. In the words of the psalmist will we say, *"Lord, why do you sleep? Come, Lord, and save us!"* Let us raise our prayers, requests and

supplications to the One who has adopted us. We believed in the Cross and the Crucified, we believed that the light of the Resurrection would rise and the righteousness of God would prevail. War is death for us and even to the enemy. We do not want them to die, but we want our people to live freely on our land, to pray together in our monasteries and churches. O God, You have kept us for so long, we want our relationship with You to last until Your coming. We have no interest in anyone else's land, we want to live on our land and die there too. We want to be sacrificed for God's righteousness, not for the sake of human righteousness which is based on self interest. We appeal to God with pure words, do not let evil and darkness pervade Artsakh and maybe Armenia tomorrow. We are Your children, Our land is Your Altar, where we shed blood and continue to shed for faith. It is enough, O God. Reach out to our people, as you did in May 1918, 1994. Give us the light of the Resurrection so that we can stand proudly in front of our ancestors and have the courage to say that we are the brave followers of theirs. These words come from the depths of our hearts and our sorrows. O Lord God, come to our aid, let our knees not bend, so that we may continue to sing Your glory, now and forever," said the Archbishop. Those present left the church with tears in their eyes, moved, but spiritually strengthened and indestructible outlook.





STATEMENT OF THE SUPREME SPIRITUAL COUNCIL

The Supreme Spiritual Council, presided by His Holiness Karekin II, Supreme Patriarch and Catholicos of All Armenians; has issued the following statement.

It has already been a month that the Republic of Artsakh has been withstanding large-scale attacks unleashed by the Azerbaijani Armed Forces with the open support of Turkey. Turkey has provided both international mercenary terrorists and special forces of the Turkish Army, as well as a large amount of the latest weapons. The military-political leadership of Azerbaijan, using its entire armory including internationally banned weapons, targets the civilian settlements of Artsakh and its numerous health, educational, cultural, and religious buildings, including the maternity hospital of Stepanakert; demonstrating unprecedented behavior, even from the perspective of terrorist groups. We have hundreds of wounded and martyred soldiers in the sacred struggle for the defense of the homeland; and the shelling of the settlements has resulted in many injured and victims among the civilian population.



For these atrocities against the people of Artsakh, the President of the Republic of Azerbaijan Ilham Aliyev; as well as the other directly involved military-political figures who are supporting this violence; must be brought to the International Courts of Justice and be held liable as the organizers of crimes against humanity.

The Supreme Spiritual Council calls on the international community, particularly the OSCE Minsk Group Co-Chairs; remaining loyal to the principles of a peaceful settlement to the conflict; to take more practical, effective and decisive measures for stopping the bloodshed; re-establishing peace in the region; as well as, for supporting the self-determination of the Armenians of Artsakh; and for the just recognition of the people's right to life. Azerbaijan's policy of resolving the matter of Artsakh through military operations and annihilating the Armenians of Artsakh once again proves the fact that there can be no guarantee of security for Artsakh as a part of Azerbaijan.

The Supreme Spiritual Council greatly appreciates the consistent efforts of the Minsk Group Co-Chair Countries for the establishment and maintenance of the humanitarian ceasefire; which was openly violated by Azerbaijan for the third time. We are full of hope that the Minsk Group Co-Chairs will find ways to resolve the Nagorno-Karabakh conflict, and prevent innocent human lives from being sacrificed for geopolitical interests. Today, Artsakh needs humanitarian assistance from all over the world.

We pray that the Lord Bless Armenia and Artsakh – our Homeland, keep our nation strong and united with faith and hope under His powerful Right Hand, and strengthen the might of our Homeland defenders.

May the Merciful God keep the whole world in peace; free from disasters, pain and the sorrows of war.

Mother See of Holy Etchmiadzin, Information Services, 29 October, 2020



DONATIONS TO THE MOTHER SEE IN SUPPORT OF ARTSAKH

Mother See of Holy Etchmiadzin, Information Services

The Mother See of Holy Etchmiadzin continues to receive donations in support of Artsakh, from the communities and dioceses of the Armenian Apostolic Holy Church around the world. The funds are directly transferred to the “Hayastan” All- Armenian Fund:

The Armenian Diocese of Russia and New Nakhichevan has made an additional donation of eight million rubles (8,000,000 RUB).

The Armenian Diocese of Canada - two hundred and fifty thousand US dollars (250,000 USD).

The Armenian Diocese of Romania has transferred thirteen thousand three hundred US dollars (13.300 USD).

The Armenian Apostolic Church of the Holy Spirit of Amsterdam has donated five thousand euros (5,000 EU), and the Milan community – two thousand three hundred euros (2,300 EU).

Benefactor Mr. Harutyun Mkhchyan has donated ten thousand US dollars (10,000 USD).

23 October, 2020



In support of Artsakh, the Mother See of Holy Etchmiadzin has received donations from the communities and dioceses of the Armenian Apostolic Holy Church around the world, which are directed to “We Are Our Borders; All For Artsakh” program of the “Hayastan” All - Armenian Fund. The Eastern Diocese of the Armenian Church of North America has transferred two hundred thousand US dollars (200.000 USD). The Armenian Diocese of Germany has once more donated eighty thousand euros (80.000 EU). The Armenian Diocese of Australia and New Zealand has once more transferred thirty-five thousand five hundred US dollars (35.500 USD). Another Church institution has transferred sixty-eight thousand eight hundred and fifty US dollars (68.850 USD) for the same purpose.

27 October, 2020

In support of Artsakh, the Mother See of Holy Etchmiadzin continues to receive donations from the communities and dioceses of the Armenian Apostolic Holy Church around the world, which are directed to “We Are Our Borders; All For Artsakh” program of the “Hayastan” All - Armenian Fund.

The Armenian Diocese of Russia and New Nakhichevan has transferred ten million rubles (10.000.000 RUB); another Church structure has donated thirty-eight thousand seven hundred US dollars (38.700 USD).

The St. Mary Magdalene Church in Brussels (Belgium) has transferred twenty thousand euros (20.000 EU).

All the proceeds of the “Archbishop Paren Avedikian” Foundation of the Mother See this year - seventy seven thousand seven hundred forty US dollars (77.740 USD); have been decided to donate to the Insurance Foundation for Servicemen for the needs of the families of martyred and disabled soldiers.

2 November 2020

Friends of the Diocese

Archbishop Haigazoun Najarian
Mr & Mrs Sarkis & Alice Der Bedrossian
Mr & Mrs Kevork & Marina Tchaprazian
Dr & Mrs Artin & Maro Jebejian
Mr & Mrs Avo & Jackie Tevanian
Mr & Mrs John & Taleen Marcarian
Holy Resurrection Church
Mr Henry John

Mr John Nazarian
Dr & Mrs Garo & Laura Artinian
Messrs Hratch & Zohrab Keverian
Mr & Mrs Hayrig & Harriet Andriasian

Mr & Mrs Diran & Virginia Vahratian
Mrs Ello Meguerditchian,
Alexander & Robert Yaghljian Family
Mr & Mrs Hagop & Asdghig Alajajian
Mr & Mrs Hovhannes & Asdghig Kharadjian

Mr & Mrs Noubar & Gina Mazlounian
Dr & Mrs Assadour & Gracy Ekmejian
Mr & Mrs Jack & Sirvart Elmassian

Dear Community Friends,

We would like to inform our community that the donations made to the Diocese to support Artsakh to date are 129,130 Australian Dollars. Of this amount 103,250AUD ((73,000USD) was transferred in two sums to the Mother See of Holy Etchmiadzin which have in turn been transferred to the Hayastan All-Armenian Fund in Yerevan as the receipts on page 16 indicate.

We pass this information on to our faithful people for accountability and transparency.

On this occasion, we once again come to raise our prayers for the security and peace of Artsakh and Armenia, and in honour of the memory of our brave martyrs.

Let us continue to support Artsakh to ensure its bright future.

Chancellery of the Diocese



Artsakh needs our prayers as well as our moral and material support

ALL DONATIONS WILL BE DIRECTED TO THE
HAYASTAN ALL ARMENIAN FUND
VIA THE MOTHER SEE OF
HOLY ETCHMIADZIN

DONATIONS MAY BE MADE AT:
THE DIOCESAN CENTRE 02 9161 4000
HOLY RESURRECTION CHURCH (CHATSWOOD) 02 9419 8056
HOLY TRINITY CHURCH (WENTWORTHVILLE) 02 8677 7032
ST MARY'S CHURCH (MELBOURNE) 03 9836 1194

Bank Transfers to:

Diocese of the Armenian Church of Aust. & New Zealand
BSB 032397 - Account No. 312537

Mastercard & Visa donations accepted at the Diocesan Centre

EM Funerals

Proudly Australian owned and operated.

Always here to help.

Ello Meguerditchian

"It would be an honour for me and my compassionate staff to assist you in your time of need."

Ph: 0405 675 571

E: ello@emfunerals.com

Contact me for a discreet, obliging and discussion

Միտևիի Հայ գաղութի կողմէ ճանչցուած
Էլօ Մկրտիչեանը պատրաստ է
լասագոյնս օգտակար հանդիսանալու
թաղմանական սպասարկութեան

Removalists/Professional services • Funeral & Cremation services
• Reproduction of records (coming from overseas) sending overseas
Transit in many languages • 128 languages please just call us! • All cultures
For peace of mind, talk about our Pre-Paid Cremation - a years interest free payment plan!

The funeral services are based on the standard rates.